


Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԱՐԳԵՅԻՆ • ԲԵՆԵՍԻՐԵԿԸՆ • ԳՐԱԳԻՏԸԿԸՆ
ԵՒ ԲԵՂԱԲԸԿԸՆ


ՎԵՑԵ ԲՈՐԻ ՏԱՐԻ
ՇՐՋԱՆ ՍԻՆՍԵԼՅՅ



ՅԵՐՈՒՍԱԼԵՒԻՄ

Ի ՏԳԱՐԱՆԻ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԼԵԱՆՑ

1871



ՎԵՅԵՐՈՐԻ ՏԵՐԻ
ԹԻՒ 2.

Մ Մ Ս Ա Գ Ի Ր

ՓԵՏՐՎԱՐ 28.
1871.

Ս. Զ. Գ. Ս. Յ. Ի. Ն. Բ. Ս. Ն. Ս. Ի. Բ. Ա. Կ. Ա. Ն. Ե. Ի. Գ. Բ. Ա. Գ. Ի. Տ. Ս. Ա. Կ. Ա. Ն.

Ս Ի Մ Ո Ն Պ Ե Տ Բ Ո Ս

ՅՊԼ. Ա. 42. Մ. Գ. Ժ. 2. 15-18.

ՀոռվաՄԱՅ Պայի գլխաւորութեան և անսխալակրօնութեան պաշտպանները կը ջանան գլխաւորապէս Պետրոսի առարքելութեան վրայ հիմնել իրենց փաստերը : Հեռեւապէս նոյն պաշտպաններու փաստերը ՚ի հիմանց ջրելու համար՝ հարկ է Պետրոսի առարքելութիւնը դիտողութեան առնուլ և նոյնչափ ետարանական ջինջ և յստակ հայեւոյն մէջ նկատել : Եւ ի ամենէն կարճ և անմիջար ճանապարհը : Վասն զի, ուր Մետրոսի ճշմարիտ ոգին և սկզբունքը կը խօսին, անգանօր կը կարկամին մարդկային լեզուք և յօգս կը ջնդին ամեն փաստարանութիւնք : Մետրոսի Կամօղիչ ոգին է ահա, որ կը խօսի հե-

տեւեալ յօգուածոյն մէջ, զոր գաղղիականէն ազատօրէն թարգմանելով կը հրատարակենք, և մեր ընթերցողաց, մանաւանդ հռովմէական աղբայնց խորին մտադրութեանը կընծայենք :

Չկնորս մի, Միգրէաս անուամբ, Յիսուսի վրայ խօսուածները լեւրով ցանկացաւ հետեւել Յիսուսին : Միգրէաս, հաւատարմով որ Յիսուսն է խոտապեալ Մեսիան, փափաքեցաւ այն երանաւէտ լուրը հաղորդել իւր եղբայր Միմնին, ուստի և շուտով իւր եղբայրը առաւ Յիսուսի մօտ բերաւ : Մետրոսիչը կ'ասէ. « Մետրոսիցեալ ընդ նա (ընդ Պետրոս) Յիսուսի՛ ասէ. Գուես Միմն որդի

Յովնանու . դու կոչեցիս կեփաս , որ
 թարգմանի Պետրոս (վէմ) : Կ
 որովհետեւ Յիսուս ոչ կը խաբէ և
 ոչ ունայն խօսքեր կ'արտասանէ , ու
 բեմն սոյն բառերը՝ Դոմիտիոս կեփաս
 կամ Չէմ , կը նշանակեն թէ՛ դու պիտի
 լինիս վէմ , դու պիտի լինիս ժայռ :
 Այնուհետեւ այս անունը մնաց Սի
 մոնի վրայ , և իւր նախկին անունը տա
 կաւ առ տակաւ ջնջեցաւ և կամ իւր
 նոր անունն հետ միասին հնչուեցաւ :
 Յիսուսի աշակերտները սկսան սով
 րաբար և յաճախ Պետրոս կամ Չէմ
 անուանել իրենց պաշտօնակից ընկե
 րը : Սենք եւս Պետրոս խորհրդաւոր
 անուամբ կը ճանչենք զՍիմոն : Աստ
 ուած իւր յաւիտենական հրովարտա
 կաց՝ մէջ կանխապէս արդէն Պետրոս
 անուանած էր զՍիմոն , ինչպէս և
 ընտրած էր և զՍիւրբոս Պետրոս (վէմ)
 էր նա յառաջքան իւր մարմնաւոր
 ծնունդն , Պետրոս է նա Լէկեղեցւոյ
 մէջ մինչեւ ՚ի կատարած աշխարհի :
 Պետրոս է նա յաւիտենանս յաւիտենից :
 Երբ կը խոստովանինք որ Յիսուս ա
 ռանց նպատակի ոչ կը խօսի և ոչ կը
 գործէ , իսկոյն կը գտնենք ուրիշ ա
 պացոյց մի եւս , որ Յիսուս դիտ
 մամբ և նպատակաւ տուած է իւր
 աշակերտին սոյն նշանական և խորհր
 դաւոր անունը : Յիսուս հանգիսա
 ւոր առ թիւ կնքեց իւր աշակերտը Պե
 րոս անուամբ : Երբ լուրջը յուզուած
 էր և միանգամայն երկու կուսակցու
 թեան բաժնուած Նորովեցի Յի
 սուսին նկատմամբ : Սէկ կէտի վը
 րայ միայն համամիտ էին , որ Յի
 սուս մեծ է քան զամենայն մարդիկ ,
 և այնչափ մեծ , որ չէին կարող հա
 մոզուիլ երբէք թէ նա ներկայ սե
 բունդին կը պատկանի և ներկայ ժա
 մանակի մարդ է . վասն զի անցած ժա
 մանակի իրողութիւնքը և մարդիկը

առաւել յորդի և նախապատիւ էին
 նոցա համար : Արքա կ'ընդունէին որ
 Յիսուս այն մեծ մարդիկներէն մէկն
 է , որով Աստուած կը փառաւորի :
 Արքա կը կարծէին թէ՛ Յիսուս կամ
 Յովնանն էս Սիրտին է , կամ Լ
 զիան , կամ Լըբմիան , կամ մի սմն ՚ի
 մարգարեից : Յիսուս ասաց իւր ա
 շակերտներուն . « Իսկ դուք զո՞ ա
 սէք զինէն թէ իցեմ » : Սիմոն Պե
 տրոս պատասխանեց . « Դու ես Քրիս
 տոսն որդի Աստուծոյ կենդանւոյ » :
 Լէ Յիսուս իսկոյն ասաց . « Լըանի
 քեզ , Սիմոն որդի Յովնանու . զի
 մարմին և արիւն ոչ յայտնեաց քեզ ,
 այլ Հայր իմ որ յերկինս է : Լէ ես
 քեզ ասեմ , Օ՛ր դու ես վէմ և ՚ի
 վերայ այդք վիմի շինեցից զԼէկեղեցի
 իմ , և զբոլոր գոթոց զնա մի յաղթա
 հարեացեն » : Մատ . Ժ2 . 15-18 :

Այսպէս ուրեմն , Յիսուս հանգի
 սապէս Պեպրոս անունը տուաւ Յով
 նանի որդւոյն : Առաջին անգամ երբ
 տակաւին Պետրոս ամենեւին բառմը
 արտասանած չէր , և երկրորդ անգամ
 երբ սոյն առաքեալը յայտնեց իւր
 դաւանութիւնը :

Պարտք կը համարինք խորհրդա
 ծեղ թէ ինչո՞ւ համար Յիսուս փա
 խեց Պետրոսի ծննդեան անունը :
 Իայց հարկ է նախ և առաջ քննու
 թեան առնուլ սոյն նոր անունը , սոյն
 նշանաւոր կոչումը , զոր Յիսուս Քր
 իստոս տուաւ Սիմոնին :

Ամեն անուններ նշանակութիւն
 ունին ամեն ազգաց մէջ , բայց շատ
 անգամ կ'ալայլուին և կը փոփոխին :
 Իսկ Լըբայեցւոց մէջ այնպէս չէ : Ար
 ցա բառերը մեծ մասամբ անփոփոխ
 մնացած են : Վասն զի , Լըբայեցւոց
 լեզուի մի գլխաւոր յատկութիւնն
 է , որ յատուկ անուններն անգամ ի
 մաստ մի յայտնեն , Սէկ ազգատոհմի

կամ գերդաստանի ամեն բաղձանքները , ակնկալու թիւնները , իղձերը և յիշատակները յայտնապէս կ'երեւէին նորածին մանկանը տուած անուանաւ կոչու թեան մէջ : Բայց այս նկատմամբ չէ որ կամինք բացատրել Սիմոն և Զովնան անուանները : Ստան զի , շատ անգամ երբ հայր մի անուն կ'ընտրէր իւր որդւոյն համար , Ատիստիսամու թիւնն էր որ կ'ուզէր հօր կամքը աստուածային կամաց համաձայն աւնուն տարու իւր զաւակին : Այսպէս ահա հրեշտակն էր , որ յայտնեց Օտքարիային՝ Զովնանն անուանել իւր որդին , որ կը նշանակէ շնորհք կամ պարգեւ : Եւ իտեանականին : Այսպէս նաեւ Զիսուս կամ Պիլիս սովորական աւնունը աստուածային յատուկ կամօք փոխուեցաւ Զիսուս Քրիստոս : Այնպիսի ակներեւ դէպքեր կան քանի մի անուանակոչու թեանց մէջ , որ անկարելի է ասել թէ՛ Աստուած ինքը չէ որոշած նոյն անուանները , Սի թէ այսպէս չէ՛ նաեւ Պողոս առաքելոյն Սաուլ կամ Սաուլ անունը՝ որ Սաուու թագաւորի անունն էր , որ զՎաւիթ հալածելով կը հալածէր զ()ձեան Աստուծոյ : Ինչպէս Սաուու թագաւորը , նոյնպէս և Սաուու Տարսնացին , երկոքեան եւս հալածիչներ էին . և այս առթիւ էր , որ Զիսուս Վաւիստի Ճանապարհին վրայ առաց Սողոմոն . « Սաուու Սաուու , զի հալածես զիս » : Հատ յայտնի անուաններ կան Լբրայեցւոց մէջ , բայց մենք չը կամենալով մի առ մի յիշել՝ միայն կ'ասենք , որ Սիմոն կը նշանակէ Լաւ , իսկ Զովնան կը նշանակէ Լաւանի : Ինչ գեղեցիկ անուաններ : Ինչպէս գեղեցիկ կը պատշաճին այն առաքելոյն , որ սիրելի էր և միանգամայն մեծարոյ : Ինչպէս դիւրաւ կարող է հասկանալ ամեն քրիստոնեայ , որ Լաւ և Լաւանի

անուններ կրողը արժանի է նաեւ Պիլսուս կամ Վիլս անունը կրելու : Զիսուս երկու անգամ Պիլսուս կամ Վիլս անունը տուաւ Սիմոնին : Այս անունը ի սկզբան ամենեւէն մթին կամ անհասկանալի չէր : Բայց մարդիկ , վերջին ժամանակաց մէջ , սկսան տարբեր կերպով մեկնել և առաջին պարզութիւնը քողարկելը Ուրեմնոյն անուանակոչու թիւնը վերստին պարզելու միակ միջոցն է այն ճշգրիտ բառերուն դիմել , որոց թարգմանը Զիսուս Քրիստոսն է , և զորս աւանդած են մեզ Սաուլթես և Զովնանէս աւետարանիչները : Կարո՞ղ ենք հաւատալ (կամ կարո՞ղ էր հաւատալ Զովնանու որդին ,) որ Պիլսուս անունը ի սկզբան կը նշանակէր նոյն առաքելոյն անգրգուելի հաստատութիւնը : Եւ թէ այսպէս հաւատացած լինէր Պետրոս , մեծ մտորութիւն էր և անարգնուաստութիւն : Ստան զի , ժամանակ պիտի գար , որ Պետրոս ինքնին սաստիկ հակասական պիտի դառնէր այն անուանակոչու թիւնը , զոր ընկալու իւր վարդապետէն , և որով միշտ կ'անուանուէր իւր ընկերակիցներէն : Չը խօսինք Պետրոսի ցաւալի ուրացութեան և փոխտեան վրայ , մի թէ համոզման հաստատութիւն էր , մի թէ սիրոյ հաստատութիւն էր նորայանձնապատանու թիւնը եւ զայրոյթը , որ թէեւ արիութիւն կը թուին , բայց մարմինն ու արիւնն էր որ մեծ դէր կը խաղցոյն Վետրոսի մէջ : Ուրեմն ուրիշ նշանակու թեամբ էր որ Զիսուս Քրիստոս Պիլսուս անուն տուաւ Սիմոնին , և այս նշանակու թիւնը ինքնին յայտնեց յետագայ խօսքերով : « Եւ ի վերայ այդը լիմի շինեցից զԱկեղեցի իմ » :

Հետեւ ապէս , Պետրոսի անուանակոչու թիւնը ոչ ուղղակի և ոչ անուղ

ղակի ամենեւին իւր անձին կամ բը նաւորութեանը չեն վերաբերիր, այլ իւր առաքելական պաշտօնին և դաւանութեանը: Եկեղեցին պիտի շինուէր նորա վերայ, բայց ոչ թէ Պետրոս Եկեղեցւոյ հիմն պիտի լինէր. վասն զի մի է հիմն Եկեղեցւոյ և վեմ անկեան, որ է Յիսուս Քրիստոս: Պետրոսն եւս նոյն հիման վրայ պիտի հաստատուէր ինչպէս շինութեան մը ևս քարերը, և նոյն հիմունքէն պիտի ստանար իւր ոյժը և զօրութիւնը: Մի՞թէ այսպէս չէին նաեւ միւս առաքեալները:

Պետրոսի անուանակոչութենէն առաջ կար արդէն Եկեղեցին: Երբ հաւատացին և հետեւեցան Յիսուսին քանի մի անձինք, իսկոյն կազմուեցաւ Եկեղեցին. և այս հաւատացելոց միտքանութիւնը, առ սոս Եստասի լուութեամբ նստած, իւր մոքին, իւր սրտին և իւր հաւատոյն մէջ կը կրէր համօրէն մարդկութեան ճակատագիրը: Եւս նոյստակաւ էր որ Յիսուս ասաց այս փոքրիկ խումբին. «Մի երկնիցը հօտ փոքրիկ, զի հաճեցաւ հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն:» Գ. Բ. 52. Եկեղեցին կար, ասացի՞ք, յառաջ քան Պետրոսի անուանակոչութիւնը, բայց կերպով մի եւս տակաւին չը կար: Ինքնակամ գործունի զինու սրեալ յաղթական և զՅիսուս Քրիստոս ներկայացնող Եկեղեցին, լրացեալ և զլուսն օրինաց և մարգարեից քարոզող Եկեղեցին կրկին իւր թուականը Յիսուսի Քրիստոսի մահէն, որ այն ժամանակ պիտի առ ինքն ձգէր ամեն մարդիկ, երբ բարձրանար խաչին վրայ: Եւ կամ, աւելի ճիշդ ասել, Եկեղեցին ունի իւր թուականը ի գալստենէ Հոգւոյն Սբոց, որ Վրկիւն աշակերտաց ակնկալեալ և ցանկացեալ նշանն

էր: Քրիստոսն էութեան պատմութեւ թուականը աւելի առաջ կրկին. իսկ Եկեղեցւոյ պատմութեան թուականը կրկին յօրէ անտի Պենտեկոստէին: Եւս օրէն կրկին նոր տաճարի շինութիւնը քարոզութեամբ Եւեոսարանին:

Երբ տեսնենք թէ ի՞նչ կարգ եւ ի՞նչ մասն ունի Սիմոն այս մեծ գործոյ մէջ, Տեսնենք թէ Սիմոն ի՞նչ էր, և կ'արդարացնէ արդեօք Յիսուսի խօսքը. «Վա՛ ես վեմ և ի վերայ այդք վիմի շինեցից զԵկեղեցի իմ:»

Եթէ ասենք, որ Պետրոս, Յիսուսի խօսքերը արդարացնելու կամ անձամբ կատարելու համար, պէտք էր որ (ինչպէս ոմանք տարապարտ կը պնդեն) ոչ միայն համօրէն հաւատացելոց, այլ և իւր առաքելական պաշտօնակցաց համար լինէր գերագոյն իշխան և հեղինակ ի բանս վարդապետութեան, լինէր ազդու ճշմարտութեան և վերին վճռահատ դատաւոր յամենայն խնդիրս հաւատոյ, Պետրոս այս նկատմամբ երբէք չարդարացուց այն վեմ տիտղոսը, զոր իւր վարդապետէն ընկալու: Եւ հետեւապէս, անհաւատարիմ էր համայն առաքելական Եկեղեցին, որ երբէք չը ճանաչեց Պետրոսի սոյն իրաւունքները կամ առանձնաշնորհութիւնը: Եւ հաւատարիմ էր նոյն ինքնն Պետրոս իւր կաշման մէջ, որ երբէք չը բողոքեց իւր իրաւանց համար: Վասն զի, ոչ առաքեալք երբէք հնազանդեցան Պետրոսին, և ոչ Պետրոս մտաբերեց կամ յայտնեց երբէք, որ առաքեալք պարտին իւր հրամանին հարտակիլ, Եւաջին և նախնական Եկեղեցւոյն մէջ արդէն կ'երեւին կուսակցութիւնք, յորոց իւրաքանչիւրն ունի իւր մեծաւորն կամ առաջնորդն առաքեալներէն: Պետրոս, առս նոյն

իւր հաճութեան, ունի իւր կուսակցութիւնը Արնթոսի Արեղեցւոյն մէջ, ուր զինքն նոխարանուի կը համարեն քան զՎոզրոս և քան զՊօղոս : Այժմէ Պետրոս վերին իշխանութիւն ունէր, զոր աւանց իւր կամայ կերազէին սմանք, Արնթոսի կուսակցութիւնն կամ Պետրոսեան խումբն էր ուրեմն ուղղափառ Արեղեցին : Սակայն Պօղոս կը ցաւի որ կուսակցութեան բաժնուած են և կը նոխարանայն մարդիկը, որոնք փոխանակ Յիսուսին յարելու և Յիսուսի անուամբ պարծելու, կը յարին կամ Արեղեցին կամ Վոզրոսին և կամ Պօղոսին և նուցա անուամբ կը պարծին : Ա. Կորնթ. Գ. 4-8 : Պօղոս կը կշտամբէ զՊետրոս ասելով. « Այլ իբրեւ տեսի թէ ո՛չ ուղիղ գնան ՚ի ճշմարտութիւն Մետարանին . ասեմ ցլվեփաս առաջի ամենեցուն . եթէ դու որ Հրէայդես, հեթանոսաբար և ո՛չ հրէաբար կեաս, զհարգ ստիպես հեթանոսաց լինել հրէաբէն » : Գ. 11-12 :

Պօղոս կը պարծի իւր սոյնօրինակ վարուելուն վրայ : Իսկ Պետրոս չբողբէր երբէք : Այլ մի տեղ, ո՛չ մի ժամանակ Պետրոս չը փափաքիր և չը դործ դնէր, ասելի քան զայլ առաքեալս, վերին իշխանութիւն կամ հեղինակութիւն : Արեղեցիք իրեն չը վերապահեր վերջին վճիռ կամ հաւանութիւն : Այլ երբ կը ժողովին և կը խորհրդակցին ամեն առաքեալները (որոնք Պետրոսին նման սիւնք կը կոչուին, Տիրոջ հետ լինելոյն պատճառաւ,) այս ժողովին մէջ անգամ, ուր պէտք էր որ իւր Պապութիւնը ցոյց տար Պետրոս, եթէ երբէք հարկ կար ցոյց տալու, ամենեւին իշխանական ձեւ չը տեսնուիր, բոց միայն թէ առաջին անգամ ինքն կը խօսի : Պետրոս կը յայտնէ միայն իւր կարծիքը և ո՛չ

թէ իբրեւ իշխանական կամք կ'առաջադրէ : Պետրոս ոչ ժողովին նախագահն է և ո՛չ վիճարանութեան շախմատիչն : Պետրոս կը խօսի ժողովին մէջ ինաստուութեամբ և միանգամայն խոնարհութեամբ : Սիով բանիւ, ո՛չ այս ժողովին մէջ և ո՛չ Պետրոսի բովանդակ կենաց և ընթացից մէջ, չենք տեսներ ամենեւին այն անհշտեմբ կամ կարծեցեալ իրաւունքը, զոր, յետ ժամանակաց, Հռովմի մէջ, Պետրոսի գերեզմանին վրայ, Պապերը և պապականքը ջանացին երեւան հանել նոյն հեղ և խոնարհ առաքելոյն անուամբ : Ի՞նչ է մեր տեսածն Մետարանի մէջ, եթէ ո՛չ այս միայն, որ Պետրոսի անունն շատ անգամ միւս առաքեալներէն առաջ դրուած է, և աւելի յաճախ ինքն կը խօսի, բայց ո՛չ ապաքէն կը տեսնենք նաեւ, որ նա ինքն է, որ յաճախ կը գթի, և նա ինքն է, որուն մէջ անխոհեմ եռանդ յաճախ կը նշմարուի : Մետարանի նոյն գլխոյն մէջ, ուր Յիսուս կը կնքէ զՍիմոն անուամբս Պետրոս կամ Պէժ, նոյն իսկ գլխոյն մէջ Սաղմոս կ'անուանէ զՊետրոս իւր խօսքերուն համար : Այժմէ ասենք, որ Յիսուս փոխելով Սիմոնի անունը և Պէժ անուանելով կամեցաւ քրիստոնէական միապետութիւն հաստատել և իւր աշակերտը միապետական ակտիւսի վրայ բարձրացընել, ՚ի զուր խօսած կը լինէր Յիսուս, վասն զի, Պետրոս ո՛չ միապետ եղաւ և ո՛չ վեհապետական դահ բազմեցաւ :

(Երրորդ-նախիւ)



ղակի ամենեւին իւր անձին կամ բը նաւորութեանը չեն վերաբերիր, այլ իւր առաքելական պաշտօնին և դաւանութեանը: Այլեղեցին պիտի շինուէր նորա վերայ, բայց ոչ թէ Պետրոս Այլեղեցւոյ հիմն պիտի լինէր. վասն զի մի է հիմն Այլեղեցւոյ և վե՛մ անկեան, որ է Յիսուս Քրիստոս: Պետրոսն եւս նոյն հիման վրայ պիտի հաստատուէր ինչպէս շինութեան միւս քարերը, և նոյն հիմունքէն պիտի ստանար իւր ոյժը և զօրութիւնը: Մի՞թէ այսպէս չէին նաեւ միւս առաքեալները:

Պետրոսի անուանակոչութենէն առաջ կար արդէն Այլեղեցին: Այբ հաւատացին և հետեւեցան Յիսուսին քանի մի անձինք, իսկոյն կազմուեցաւ Այլեղեցին. և այս հաւատացելոց միաբանութիւնը, առ ոտս Յիսուսի լուսութեամբ նստած, իւր մոցին, իւր սրտին և իւր հաւատոյն մէջ կը կրէր համօրէն մարդկութեան ծակատագիրը: Այս նպատակաւ էր որ Յիսուս ասաց այս փոքրիկ խումբին. «Մի երկնչիւր հօտ փոքրիկ, զի հաճեցաւ հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն:» Ղւ. 1. թ. 52. Այլեղեցին կար, ասացինք, յառաջ քան Պետրոսի անուանակոչութիւնը, բայց կերպով մի եւս տակաւին չը կար: Ինքնուկամ գործունի զինու որեւէ յաղթական և զՅիսուս Քրիստոս ներկայացնող Այլեղեցին, յացեալ և զլուսն օրինաց և մարգարէից քարոզող Այլեղեցին կրակի իւր թուականը Յիսուսի Քրիստոսի մահէն, որ այն ժամանակ պիտի առ ինքն ձգէր ամեն մարդիկ, երբ բարձրանար իրաջին վրայ: Աւկամ, աւելի ճիշդ ասել, Այլեղեցին սենի իւր թուականը ՚ի գալստենէ Հոլուոյն Աբբոյ, որ Քրիկն աշակերտաց ակնկալեալ և ցանկացեալ նշանն

էր: Քրիստոսն աւթեան պատմութեան թուականը աւելի առաջ կրակի. իսկ Այլեղեցւոյ պատմութեան թուականը կրակի յօրէ անտի Պենտեկոստէին: Այս օրէն կրակի նոր տաճարի շինութիւնը քարոզութեամբ Աւետարանին:

Արդ՝ անսննք թէ ի՞նչ կարգ եւ ի՞նչ մասն ունի Սիմոն այս մեծ գործոց մէջ, Տեսնենք՝ թէ Սիմոն ի՞նչ էր, և կ'արդարացը՞նէ արդեօք Յիսուսի խօսքը. «Վու ես վե՛մ և ՚ի վերայ այդը վիմի շինեցից զԱյլեղեցի իմ:»


Այժէ ասենք, որ Պետրոս, Յիսուսի խօսքերը արդարացնելու կամ անձամբ կատարելու համար, պէտք էր որ (ինչպէս ոմանք տարատարտ կը պնդեն) ոչ միայն համօրէն հաւատացելոց, այլ և իւր առաքելական պաշտօնակցոց համար լինէր գերագոյն իշխան և հեղինակ ՚ի բանս վարդապետութեան, լինէր աղբիւր ճշմարտութեան և վերին վճռահատ դատաւոր յամենայն խնդիրս հաւատոյ, Պետրոս այս նկատմամբ երբէք չարդարացուց այն վսեմ տիտղոսը, զոր իւր վարդապետէն ընկալու: Աւհետեւապէս, անհաւատարիմ էր համայն առաքելական Այլեղեցին, որ երբէք չը ճանաչեց Պետրոսի օյն իրաւունքները կամ առանձնաշնորհութիւնը: Անհաւատարիմ էր նոյն ինքն Պետրոս իւր կոչման մէջ, որ երբէք չը բողոքեց իւր իրաւանց համար: Վասն զի, ոչ առաքեալք երբէք հնազանդեցան Պետրոսին, և ոչ Պետրոս մտարեբեց կամ յայտնեց երբէք, որ առաքեալք պարտին իւր հրամանին հպտտակիլ: Ընթին և նախնական Այլեղեցւոյն մէջ արդէն կերեւին կուսակցութիւնը, յորոց իւր քանչիւրքն ունի իւր մեծաւորն կամ առաջնորդըն առաքեալներէն: Պետրոս, առանց

իւր հաճութեան, ունի իւր կուսակցութիւնը Արքեպիսկոպոսի մէջ, ուր զինքն նոխապատիւ կը համարեն քան զՎարդուս և քան զՊօղոս : Այժմէ Պետրոս վերին իշխանութիւն ունէր, զոր առանց իւր կամաց կեւրադէին սմանք, Արքեպիսկոպոս կցութիւնն կամ Պետրոսեան խումբն էր ուրեմն ուղղափառ Ակեղեցին : Սակայն Պօղոս կը ցաւի սր կուսակցութեան բաժնուած են և կը նոխաստեայն մարդիկը, որոնք փոխանակ Յիսուսին յարելու և Յիսուսի անուամբ պարծելու, կը յարին կամ Ալեփոսին կամ Վարդուսին և կամ Պօղոսին և նուցա անուամբ կը պարծին : Ա. Կրկն. Գ. 4-8 : Պօղոս կը կշտամբէ զՊետրոս ասելով. « Այլ իբրեւ տեսի թէ ոչ ուղիղ գնան ՚ի ճշմարտութիւն Մետարանին, ասեմ յԱլեփոս առաջի ամենեցուն, եթէ դու որ Հրէայդ ես, հեթանոսաբար և ոչ հրէաբար կեաս, զնարդ ստիպես հեթանոսաց լինել հրէարէն » : Գ. 11-12 :

Պօղոս կը պարծի իւր սոյնորինակ վարուելուն վրայ : Իսկ Պետրոս չբողբէր երբէք : Այժմի սեղ, ոչ մի ժամանակ Պետրոս չքափաքիր և չքործ գնէր, աւելի քան զայլ առաքեալս, վերին իշխանութիւն կամ հեղինակութիւն : Արբէք իրեն չքերապահէր վերջին վճիռ կամ հաւանութիւն : Այլ երբ կը ժողովին և կը խորհրդակցին ամեն առաքեալները (որոնք Պետրոսին նման սիւնք կը կոչուին, Տիրոջ հետ լինելոյն պատճառաւ,) այս ժողովին մէջ անգամ, ուր պէտք էր որ իւր Պապութիւնը ցոյց տար Պետրոս, եթէ երբէք հարկ կար ցոյց տարու, ամենեւին իշխանական ձեւ չը տեսնուիր, բայց միայն թէ առաջին անգամ ինքն կը խօսի : Պետրոս կը յայտնէ միայն իւր կարծիքը և ոչ

թէ իբրեւ իշխանական կամք կ'առաջադրէ : Պետրոս ոչ ժողովին նախագահն է և ոչ վիճարանութեան չափաւորին : Պետրոս կը խօսի ժողովին մէջ ինաստուութեամբ և միանգամայն խոնարհութեամբ : Սիովբանիւ, ոչ այս ժողովին մէջ և ոչ Պետրոսի բովանդակ կենաց և ընթացից մէջ, շնորտեսներ ամենեւին այն տեսչանքը կամ կարծեցեալ իրաւունքը, զոր, յետ ժամանակաց, Հռովմի մէջ, Պետրոսի գերեզմանին վրայ, Պապերը և պապականքը ջանացին երեւան հանել նոյն հեղ և խոնարհ առաքելոյն անուամբ : Ի՞նչ է մեր տեսածն Մետարանի մէջ, եթէ ոչ այս միայն, որ Պետրոսի անունն շատ անգամ միւս առաքեալներէն առաջ գրուած է, և աւելի յաճախ ինքն կը խօսի, բայց ոչ ապաքէն կը տեսնենք նաեւ, որ նա ինքն է, որ յաճախ կը գլխի, և նա ինքն է, որուն մէջ անխոհեմ եռանդ յաճախ կը նշմարուի : Մետարանի նոյն գլխոյն մէջ, ուր Յիսուս կը կնքէ զՍիմոն անուամբս Պետրոս կամ Վեճ, նոյն իսկ գլխոյն մէջ Սարգիս կ'անուանէ զՊետրոս իւր խօսքերուն համար : Այժմէ ասենք, որ Յիսուս փոխելով Սիմոնի անունը և Վեճ անուանելով կամեցաւ քրիստոնէական միապետութիւն հաստատել և իւր աշակերտը միապետական աթոռի վրայ բարձրացընել, ՚ի զոր խօսած կը լինէր Յիսուս, վասն զի, Պետրոս ոչ միապետ եղաւ և ոչ վեհապետական գահ բազմեցաւ :

(Երրորդ հատուկ)



Մ Ո Ւ Ր Ր Ք Տ Ե Ղ Ե Ս Յ Խ Ն Գ Ի Ր Ը

(Շարունակութիւն, տես թիւ 1.)

Պատմաստիոսի փառաբանական Հիւսիսայանի մեր սորբի
Յակովբայ վանքը այցելութեան փառք, և
սրբազան Պատրիարքի հետ սորբի Յակովբայ
պատարագի խնդրոյն վրայ երկար խօսակցիւր:

Հետեւեալ օրը մինչդեռ Ս. Պատրիարքը Պ. Հիւսիսայանին բարի գալուստը շնորհաւորելու համար երթալու կը պատրաստուէր, կանխեաց նորա կողմէն լրաբեր մը թէ՛ Պ. Հիւսիսայանը ձեր տեսութեան գալու է, երբ կրնաք զնա ընդունիլ:

«Ընչ մենք պատրաստուած էինք իրեն գալու, ըսաց սրբազան Պատրիարքը, բայց քանի որ ինքը մեզմէն կանուխ շարժեցաւ, պարտաւորեմք զինքն ընդունելու ամենայն սիրով, երբ և կամի, կրնայ գալ:»

Եւ ահա Պ. Հիւսիսայանն իւր և տեղւոյս հիւսիսայանարանի թարգման Հաննա Վառլայի հետ եկաւ. և զկնի քաղաքավարական խօսքերու և տեսակցութեան, անմիջապէս ինքնին բացաւ սուրբ Յակովբայ ներկայ խընդիրն. թէ և սրբազան Պատրիարքն չուզէց առաջին անգամ տեսակցութեան եկողին մը հետ նոյն խնդիրը յուզել, այլ մէկ մի որ ինքն չէր խընդիրը բացող, երկրորդ՝ բարեպատահ առիթն և առանձին ժամանակն եւս չը կորսնցնելու համար՝ սկսաւ նոյն խնդրոյն վրայ խօսիլ:

Պ. Հիւսիսայանը դարձեալ կրկնեց իւր խաղաղասիրական միջամտութիւնը, ըսելով թէ՛ «Երբէք ձեր իրաւանց ալ զրկողութիւն չեմ ուզեր, միայն թէ մեր խնդրոյն զիջում ընէք և յատկեք դարձեալ սկսին գալ ըստ սովորութեան տարին մի անգամ պա-

տարագելու ՚ի սուրբ Յակովբ. ես աւանց պատուէր կուտամ երբէք նուրանոր բաներ չը սահմանելու:»

Սրբազան Պատրիարքն երկրորդ նստին մէջ ըսած խօսքերը գրեթէ միւս անգամ եւս կրկնեց առաւել ընդարձակ պարագայներով, և զանոնք Հաննա Վառլայի վկայութեամբ հաստատեց, ըստ որում այն թարգմանն էր երբեմն իրբեւ միջնորդ ծառայողն իւր և յամօն տը Պարրէր Հիւսիսայանին մէջ, ինչպէս վերը տեսանք:

Վամաստիոսի Պ. Հիւսիսայանը արդէն համոզուած էր սրբազան Պատրիարքի խօսքերուն ճշմարտութեանը, որ զուրկէն լրամոտեան հետ կը համաձայնէր, բայց միանգամայն կ'աչխատէր որ համոզելով դիւրացնէ յատկեաց պատարագելու խնդիրը:

«Պ. Հիւսիսայան, ըսաւ սրբազան Պատրիարքը, դուք կ'ուզէք իմ վերաւորեալ սիրտս բժշկել, և եղածը եղած անցած է ըսելով իմ ցաւերս ինձ մոռցնել տալ, այս իսկ ճշմարտաբխտանէի գործ է. բայց եթէ վերաւորուածը մէկ սիրտ ըլլար, շատ դիւրին էր ձեզ որ և է կերպիւր զայն բժշկել: Եւ այսօր ձեր աչքին դիմաց մէկ սիրտ միայն կը գտնէք, այսինքն իմ սիրտս որ ձեր յարգութեան հետ կը խօսի, բայց գիտցած ըլլաք որ այն սիրտը մէկ չէ, այն սրտին հետ հաղորդակցութիւն ունի չորս միլիօն Հայոց ազգին զաւակաց սիրտը, դուք անոնց որ մէկը բժշկել պիտի կարողանաք. մանաւանդ թէ վերքը մէկ չէ, ՚իւրք կը կարծէք թէ, միայն սբ Յակովբայ խնդիրն է, որ կը յուզուի, քաւ լիցի, անկէ աւելի հին, անկէ աւելի ստիպողական, և անկէ աւելի բռնաբարեալ իրաւունքներ ունիմ, զորս մի ըստ միջէ պատմելու համար օրերու կը կարօտիմ: —

« Արդեօր ի՞նչ իրաւունքներ են ,
 ըսաւ Պ . Հիւպատոսը , ձեր ըսած-
 ները , որոնք բռնաբարեալ կ'անուա-
 նէք . կարելի չէ՞ որ զանոնք պատմէք ,
 կամ անոնց վրայ ինձ լիովին տեղե-
 կուծիւն տար՝ որ ես ալ գիտնամ
 թէ ի՞նչ է : Իմ նպատակս ուրիշին ի-
 բաւուիքը բռնաբարել չէ բնաւ , և
 ոչ զիս խրկող տէրու թեանս նպատա-
 կը . կարող էք դուք ձեր ցաւերը ինձ
 պատմել , գուցէ նոյն իրաւունքները
 իրենց տեղը բերելու և զձեզ գոհ
 ընելու կարողանամ : —

« Պ . Հիւպատոս քանի որ դուք
 բարեսրտութեամբ կ'ըսէք այդ , և
 զմեզ կը քաջալերէք , ուրեմն խօսիմ ,
 ըսաւ սրբազան Պատրիարքը , և սկը-
 սաւ այսպէս խօսիլ :

« Ամբողջ տարի ու կէս է , ՚ի Բեթ-
 լէհէմ՝ Քրիստոսի Տեառն մերոյ սուրբ
 Օննդեան այրին մէջ կրակ ձգեցին ,
 ուր այրեցան առաստաղի վարագոյրն՝
 որ երեք ազգաց կը վերաբերի . այրե-
 ցան նմանապէս Յունաց և մեր պատ-
 կերները , և թափեցան նոյն առաստա-
 ղէն իւրաքանչիւր ազգաց կախուած
 կանթեղները : Այս որ լսեցինք մենք
 և Յունաց պատրիարքը , անմիջապէս
 նոյն տեղը հաւաքուեցանք ամէն մարդ-
 իւր իրաւունքին տէր ըլլալու . հոն
 եկաւ նաեւ սուրբ Արուստղէմի Սու-
 թասարուֆ Վսեմ . Ասղիֆ փաշայն ,
 Այոն կէտին տեսնելու էիք այն սուրբ
 տեղոյն ցաւալի վիճակը . ինչ որ է՝
 շատ մը սրտմաշուք խօսքերէ զինի՝ զոր
 կ'ընէին Ատին կրօնաւորք , վասն զի
 իրենց նպատակին չը կրցան հասնիլ ,
 իւրաքանչիւր ազգ իւր պատկերներն
 ու կանթեղներն կախեց ներկայութիւն
 Ասղիֆ փաշային և խաղաղութեամբ
 վերադարձանք , կարծելով թէ լրացաւ
 գործը , վասն զի անտեղեակ էինք ա-
 նոնց երկրորդ նպատակին :

« Այլ ի՞նչ կը նայիս , զինի 12 աւուր
 նոյն կախուած պատկերներն ամբողջ
 գողցուեցան , թէ մերն և թէ Յու-
 նաց : Ատինք հոն պատկեր չունին ,
 անշուշտ Հայք և Յոյնք էին զրկեալ
 ներն և զրկողները Ատինք , Այոն գո-
 ղութեան խնդիրը տարի ու կէս է՝
 որ այնպէս երեսի վրայ մնացած է ,
 այնքան կ'ազաչէնք , կը պաղատինք ,
 կը գրենք , կը բողոքենք , և դեռ ի-
 բաւուիքիս տեղը եկած չէ : Ահա
 այս Ատին կրօնաւորաց արարքնե-
 րէն մին է :

Արկրորդ՝ դարձեալանդ ՚ի Բեթլէ-
 հէմ՝ Քառասնից այրի դատը յիշեցէք
 որոյ մասին անցեալ օր ձեր յարգու-
 թեան ներկայութեանը դատ վար-
 ւեցաւ . ի՞նչպէս կ'ըլլայ որ ձեռքեր
 նիս Տէրութե՛ կալուածագիրը (հէօ-
 ճէթ) ունենանք միւշտէրէ կուծեան ,
 և Ատինք միայնակ տիրեն այն երեք
 ազգաց սեփհականութեան վրայ :

« Արրորդ՝ շատ չեղաւ , տակաւին
 այնչափ տարիներէ ՚ի վեր շարունակ
 ւած և որոշուած մեր սեպհական տե-
 ղին ալ լելուն վրայ յանիրաւի վէճ մը
 բային՝ արգիլել ուղեւով զմեզ նոյն
 տեղը աւլելն , և ստորձանակներով
 բիրերով պատրաստուեցան յարձակիլ
 անդէն միաբանութեանս վրայ : Շա-
 բաթ մը աւելի աշխատելէ և տքնելէ
 զինի՝ շնորհիւ արդարասէր Տէրութե՛
 հազիւ հաղ խաղաղացաւ :

« Չորրորդ՝ Քեթսեմանի ձորոյն
 մէջ Քրիստոսի տեառն մերոյ ազօթած
 տեղը որ երեք ազգաց կը վերաբերի ,
 անցեալ տարի խաբէութեամբ պատ-
 մը քաշելով իւրացնել ուղեցին , այլ
 երբ Տէրութե՛ բողոքեցինք արգիլուե-
 ցաւ . բայց Տէրութե՛ արգելքն ան-
 քամ յետոյ բանի տեղ չը դնելով՝ օրի-
 նաց դէմ դարձեալ շինեցին և տիրե-
 ցին անոր , որ ահա աչքի դիմացն է :

« Լինդերորդ՝ Ռեթլեհեմի եկեղեցւոյ աջակողմեան գատուն մեր ժամատեղոյն մէջ եղած դուռը (չգիտտասի իշխանութեան ժամանակ հրամանագիր բերելով) ասինք, հրովարտակալ ու հէօձէթի շէրիով միշտ գոյ մնալու համար արգիլուած յիշեալ դուռը բացին, և համարեա թէ ամեն օր սարի տակ առած են զմեզ իրենց անցու դարձովը, թէպէտ և իրենց եկեղեցւոյն կողմէն յատուկ ճանապարհ ունին գէտ ՚ի սյրը երթալու և չեն գործածեր: Թողում ժամանակ ժամանակ մեզի բրած անարդու թիւներնին, որ անտանելի է, և մինչև անգամ արիւնահեղ կոխներ պատահած է նոյն անցու դարձին պատճառաւ, և այն՝ մօտ տարիներս:

« Վեցերորդ՝ ուր թողունք Վիօնի գերեզմանատան դատը, ուր իրենց գերեզմանատան հիւսիսակողմը թաքաւորական ճանապարհ ըլլալով՝ փոխանակ իրենց դուռը անկէ բանտը՝ մեր սեպհական հողոյն վրայ երկու դուռը մէկէն բացին բռնութեամբ ուր երբէք իրաւունք չունին (1), և ահա սոյն դատն էր, որ երեկեան օր ձեր Յուդութեանը ներկայացուցի Վսեմ, Վիւնիւֆ Էֆէնտիի միջոցաւ, և դարձեալ նոյն դատն է, զոր ձեզ յանձնեցի, որ անաչառապէս դատէք և վճռէք, որոյ յատակագիծն ալ կրնամ ցուցնել: - Այս ըսելով գերեզմանատան յատակագիծը մէջ բերաւ. Վիտեցէք ըսաւ, ահա արեւ ու նման կ'երեւի իմ իրաւունքս յատակագիծին մէջ զոր զմանալու կը ձգնին Վատին

կրօնաւորք: - Աւ նոյն յատակագիծին վրայ եղածները ակզն ՚ի տեղը հասկցնելով հարցուց Պ. Լիւպատտին թէ, Վյապէս մէկ դատ մը եթէ ձեր թողաւորական երկրին մէջ պատահելու ըլլար, ինչպէս կը վճռէիք: Ըրանարարոյն իրաւունքը կը պաշտպանէիք, - Քաւ լիցի, ըսաւ Պ. Լիւպատտը. քանի որ իրենց մէկ կողմը ճանապարհ կայ, միայն անկէ դուռ բանալու իրաւունք ունին. բայց երենք կ'ըսեն որ, կրկնեց Պ. Լիւպատտը, մենք միշտ կ'անցնէինք և մեր մեռեալներն անկէ կը տանէինք: -

« Այն, ըսաւ սրբազան Պատրիարքին, ըսածնին ստոյգ է, բայց երբ քանի որ պատքաշուած չէր, այն առանձն կողմէն ուզէին կրնային տանիլ, միև նոյնը մենք ալ կ'ընէինք, մեր մեռեալներն սերկէ ուզէինք կը տանէինք, և այս բաներուն վրայ և ոչ մէկ օր բան մը ըսած ունէինք իրարու վասն զի պատով որոշուած չըլլալով երեք ազգաց գերեզմանատուններն ալ սարի տակ էին, ինչպէս է հիմայ մերն ու Յունացը:

« Բայց Պ. Լիւպատտ, գուցէ գուր չէր գիտեր թէ Վատինաց այս երկու դուռը հակառակ իրաւանց բանալուս բուն նպատակն ինչ է, զոր կը պարտաւորիմ ձեզ բացատրելու՝ ըսելով, ցոյց տուաւ սրբազան Պատրիարքը նոյն յատակագիծի վրայի Վատինաց գերեզմանատան կից եղած Հայոց պարտիզին այն կտորը, որուն Վատինք տիրապետել կ'ուզեն յանիւրուի, և որոյ ընդարձակութիւնն 750 կանգուն է, եթէ այս կտորը այսօր Վատինաց թողումը, խոյն նոյն երկու գոններն ալ կը գոցեն ըսաւ, բայց խաբուելով դատ վատորկիլը ես չեմ կրնար ընդունիլ, և ոչ ալ իմ ազգիս արդար սեպհականութիւնն յանիրաւ

(1) Նոյն օրերը անգամ մի Էտմնտ սը Պարէր Անգղեյ հիւպատտարանը ուրիշ քանի մի Լիւպատտոսաց ընկերութեան մէջ ՚ի ճշմարտութենէ շարժեալ խոստովանած է ըսելով թէ՛ Վատինք ըստոյգ է որ իրաւունք չունին այդ երկու դուռերը բանտը: քանի որ ճանապարհի վրայ տեղ ունին:

ւի Վատինաց տալ, այլ կ'աշխատիմ՝
կրպակներով ժամանակին, որ մը չէ՝ որ
մը հարկաւ և գուցէ մօտ ժամանակ
ներս այս արդար իրաւանցս տէր պի-
տի ըլլամ առանց նոյն պարտիզին յի-
շեալ կտորը Վատինաց տալու, քանի
որ իմ իրաւանցս բռնաբարուէ ձայնը
իմ խնամաւորս Թագաւորիս ականջը
հասնելով հաճեցաւ Վսեմ. Վալի
Փաշայն և Սիւնի Ֆէֆէնտին այս
գործերուն քննութեանը խրկել յա-
տուկ պաշտօնով, քանի որ բոլոր աշ-
խարհ տարածեցաւ այս իմ բռնաբա-
րեալ իրաւանցս ձայնը. « զրկեալն ՚ի
ձէնջ ազազակէ », որով ՚ի հարկէ ան-
մեղն իւր սեպհական իրաւանց տէր,
իսկ զրկողն՝ բոլոր աշխարհի գիտու-
ղութեան ենթակայ պիտի ըլլան:

« Երգեօք կարողացայ Պ. Հիւպա-
տոս, իմ սրտիս խոր վէրքերը ձեզ յայտ-
նելու և նոյն ցաւերուս բուն իսկ ազ-
բիւրներն ցուցնելու անհերքելի փաս-
տերով. և եթէ մութ կամ անհաս-
կանալի բան մը մտաց, շնորհք բրէք
ասոցէք, քանի որ դուք յօժար էք
լսել և ես յօժարագոյն եմ տեղեկա-
ցուցանել զձերդ Յարգութիւն, որ
քան կարեմ: —

« Սեծապէս շնորհակալ եմ, ըսաւ
Պ. Հիւպատոսը, որ ինձ օրինաւոր
տեղեկութիւններ տուիք. երբէք չեմ
ուզեր՝ որ դուք Վատին կրօնաւորնե-
րէն զրկանք կրէք, բայց միանգամայն
կը խնդրեմ որ եթէ այսպէս գտաւ ի-
ներ պատահին, դուք ուղղակի Վազ-
ղիայ Հիւպատոսին գիմէք, նա կարող
է զանոնք զսպել, ձեր իրաւունքները
անբռնաբարելի ընել, և դուք ՚ի խա-
ղաղութեան կը մնայ: —

« Պ. Հիւպատոս, ըսաւ սրբազան
Պատրիարքը, դուք բարեմտութեամբ
շատ գեղեցիկ կը խօսիք. մանաւանդ
թէ գործոց սկզբանը տեղեկութիւն

չունենալով կը կարծէք թէ մենք այդ-
մարդավայել և քրիստոնէական խա-
ղաղատիրութեան պարտաւորութիւն-
ները կատարած չեմք. ներում շնորհե-
ցէք ինձ ուրեմն, որ այդ կէտն ալ լու-
սաբանեմ ձեզ. և այն ատեն քաջ պի-
տի հասու ըլլաք թէ մենք մեր կողմէն
երբէք բան մը պակաս թողած չեմք,
արդեօք կը կարծէք որ այդ պիտի պա-
րագաներու մէջ ձեր Պ. Հիւպատոսին
դիմած չեմք. կրնամ նոյն իսկ Պ. Հիւ-
պատոսին մէկ ամենասիրելի բարեկա-
մին վկայութեամբն ստուգել թէ
հարկ եղածը ըրած եմ լիովին:

« Եւ այց երբ ձեր Հիւպատոսները
մեր իրաւացի ազաւանքը չեն լսեր,
մեր իրաւանց յափշտակութեան կը
թոյլատրեն, և ոչ այսչափ միայն, այլ
և շատ անգամ իրենք նոյն կրօնաւոր-
ներէն գրգռեալ անձամբ ձեռնա-
մուխ կ'ըլլան այսպիսի չարեաց պատ-
ճառ ըլլալու, և իրենց վրայ գտնու-
ած իրենց տէրութեան պաշտօնի
ազդեցութեամբ կը յարձակին իմ ազ-
գային իրաւունքս ոսնակոխ ընելու
առնանայն զօրութեամբ. ուրեմն Պ.
Հիւպատոս, որո՞ւ պէտք է դիմենք
այն ատեն երբ նոյն զրկանքներուն
ձեր հիւպատոսները գործիք կ'ըլլան.
կ'ազալեմ ցոյց տուէք ինձ և մեծա-
պէս ալ շնորհակալ պիտի ըլլամ ձեզ
մէ. (այս խօսքերը արտասանելու մի-
ջոցին սրբազան Պատրիարքին գոյնն
այլափոխեալ էր, աչքերէն արտաս-
ւայց կ'աթիւններ կը հոսէին և սաստիկ
եռանդով կը խօսէր.) նոյն իսկ ձեր
հիւպատոսներն են՝ որ Վատին կրօ-
նաւորաց ձեռքը գործիք ըլլալով մեզ
աւքան աղէտներ կը պատճառեն,
նոյն իսկ ձեր Հիւպատոսէ՞ Պ. Հիւ-
պատոս՝ երբ տարի առ աջ Լզգիպոսս
գանուած ատենս իմ ազգային վանու-
ցրս դուռը տէրութեան կանոնաւոր

զօրքը բերողը , իմ սուրբ եկեղեցւոյս
 դուռը զապթիէներ կայնեցնողը՝ պաշ-
 տօնական հանդերձով եկողը և պաշ-
 տօնական աթոռ բերողը : Ա երջայէս
 իրեն ազգեցութեամբն էր նոյն օրը
 իմ կրօնքս և սուրբ անարատ եկեղե-
 ցիս այսպանելով և նախատելով Ա
 տին կրօնաւորաց քարոզ տալը : Այս
 պէս բան պատահած չէր երբէք բար-
 բարոս ազգերէն անգամ : Այս բան
 աղէտներու պատահած ատենս որո՞ւ
 պէտք էի դիմել : Ա երեցէք Պ . Հիւ-
 պատոս , թէպէտ և կրօնքով քրիս-
 տոնեայ եմք , որով և բոլոր քրիստո-
 նէից և քրիստոնեայ թագաւորաց
 հետ հաւատով միացեալ , այսու ամե-
 նայնիւ (Օտմանեան մեծազօր տէրու
 թեան հպատակն եմք և բարեխնամ
 թագաւորիս բարիքն է որ կը վայելենք
 ազգովին : Այս իմ Տէրութեանս վրայ
 վստահ եմ , որ միշտ իբրեւ հայր կը
 գթայ իմ համայն ազգիս վրայ . և քաջ
 կը ճանաչէ նա փորձով Հայոց ազ-
 գին հարազատութիւնն և հաւատար-
 մութիւնն . և իմ ձեռքս գտնուած
 բոլոր սեպհականութիւններս անոր
 կը վերաբերին , և նա ինքն իմ ազգիս
 հաճութեամբը և իւր ձեռագիր բար-
 ձրը հրովարտակովը ինձ յանձնած է
 սոյն սեպհականութիւնները , պատ-
 էրելով որ անսոյ վրայ հսկեմ , ա-
 նոնցմէ երբէք բան մը չը կորանցնեմ ,
 և այլն : Չեր Պ . Հիւպատոսը Ազգիպ-
 տոս եղած ժամանակս պարտաւոր էր
 գոնէ մարդկութեան օրէնքը լեցնե-
 լու համար իմ իրաւունքիս հսկել .
 նա ոչ թէ միայն չը կատարեց զայս ,
 այլ Ատոյն կրօնաւորաց ականջ դը
 ներով կ'ուզէր զիս իմ տէրութեանս
 աչքին կասկածելի ցուցնել :

«Ար իրաւունքները կը ներէր իրեն
 կանոնաւոր զօրք բերել՝ վանքիս ա-
 ռաջը շարելու , պատրուակաւ՝ իբր

թէ իրեն բարեւ պիտի բռնեն :

«Ար իրաւամբ կանոնաւոր զօրաց
 չը բաւականանալով՝ զապթիէ և սբե-
 թել կուտայ իմ եկեղեցիիս դուռը
 շարելու :

«Ար օրէնքը կը ներէր , և Այս բոլոր
 յի ո՞ր համալսարանէն , Ապղղիոյ տե-
 թութեան ո՞ր օրէնսուսոյցներէն սոր-
 ված էր չը հրաւիրուած տեղիւր պաշ-
 տօնական զգեստով երթալ պաշտօ-
 նական կերպարանք տալ :

Ար օրէնքը կը ներէր , իրեն պաշ-
 տօնական աթոռը՝ զոր միայն պապա-
 կան եկեղեցւոյն մէջ դնելու իրա-
 ւունք ունի , (սուրբ տեղեաց մէջ մի-
 այն պապական մասը պաշտպանելու
 համար ,) բերել իմ անտիպապական
 և ազգային եկեղեցւոյս մէջ դնել նըս-
 տիլ , պաշտօնական կերպարանք մի
 տալու նպատակաւ :

«Ար օրէնքը կը ներէր Ֆրանչիսկեան
 կրօնաւորաց՝ երբէք չը տեսնուած սու-
 վորութիւն մի հնարել , այսինքն նոյն
 օրը իմ սուրբ եկեղեցւոյս մէջ կրօնքի
 վրայ քարոզ տալ , ազգս և սուրբ ե-
 կեղեցիս հերձուածող անուանել , և
 իմ պատարագ մատուցած սուրբ սե-
 ղանոյս վրայէն իմ եկեղեցիս այսպանել
 և նախատել . և առանց քրտնելու ա-
 սել ամեն ատեն ըսած պժգալի սա-
 խօսքը , թէ «արտաքայ Հռովմայ եկե-
 ղեցւոյն չիք փրկութիւն , ոչ Այս
 տարուան շարժմունքնին եթէ յաջ-
 ղէին , ինքնին կը ցուցնէր , որ առաւե-
 լապէս պիտի գերազանցէին Հայոց ե-
 կեղեցւոյն անարգութիւնները . վասն
 զի մարքերնին դրած էին Հռովմայ
 միշտ սխտրական սրային նոր ստացած
 անսխալութեան տիտղոսը իմ սուրբ
 և անարատ եկեղեցւոյս մէջ անտխալ
 և անմահ արարչին Աստուծոյ նուիր-
 րուած սուրբ սեղանոյն վրայ հրաշա-
 փառապէս յիշատակել . և ո՞ր գիտէ

կրօնքիս և աղբիս վրայ 'ր աստիճան նախատական անուներ պիտի բար գուէին . Աւ ես ինչպէս կարէի տու կալ անոր :

«Վորքերնիդ գրէք հաստատապէս Պ . Հիւպատոս թէ ձեր պաշտօնակից Հիւ պատոսին ինձ տուած վերքը՝ որ ընդհա նուր ազգիս կը վերաբերի, անմոռ անախէ՛ չասացից թէ աններելի վասն զի իւր պաշտօնին ազգեցու թիւ չարաչար գործածեց, և այն Հայոց ազգին նման մարդասէր, եղբայրասէր և ան մեղ աղբի մը սեպհականութե՛ գէմ և անկէց շնորհք եղած պատուոյն իբրեւ վերջին աստիճանի ապերախտութիւն ցոյց տուաւ :

Ուրեմն Պ . Հիւպատոս, Վատին կղերաց գրդմամբ, և նոցա երեսէն թէ ներքսապէս և թէ արտաքսապէս այսքան մնասուած ըլլալով՝ յիշէ ան գամ մի բարբ ըսածներս այսինքն զբր կանքներս, զորս ասացի և զորս կըր նամ մի ըստ միով՝ օրինաւ որ փաստե ռով ստուգել ուրեմն ինչպէս կարելի է այսպէս յայտնի թշնամիի մը արտօ նութիւն տալ դարձեալ իմ սեպհա կան եկեղեցիս գալու . զիարդ կա ընմ թիւնաւոր օձ մի իմ բնակարանս հրաւիրել, և չգգալ՝ թէ օր մը չէ՛ օր մը պիտի սպաննէ զիս, այսինքն իմ իլաւ ունքս բոլորովն յախշտակելու և սեփհականելու պիտի ելնէ : Վսկէ աւելի ոչ մեծ պատճառներ կը գրտ նուի և ոչ պատեհ ժամանակ, Եւրեմն թրջուողք անձրևէն ինչ երկիւղ ունի . արդէն մեզ ըլլալիքն եղաւ, ալ ասկէ աւելի ինչ կրնայ ըլլալ, և ինչ չարիք կրնան հասցունել . ո

Վամասկոսի Պ . Հիւպատոսը արդէն համողուած էր սրբազան Պատրիարքի խօսքերուն ճշմարտութեանը և իմացած էր Տը Պարիէրի ապօրինաւոր ընթացքը, ինչպէս յայտնած էր

առանձին խօսակցուէր մէջիւր հետե զող թարգմաններուն՝ գաղղիերէն խօսելով ի ներկայութեան պատուելի Պ . Սաւալանեանցին . սակայն չուզելով բողոքովն մեղադրելի ցուցնել զանի որ յանուն Վաղղիայ տէրութեան կը գործէր, որոյ երեսփոխանն էր, կը ջանար հաւատացնել սրբազան Պատրիարքին՝ ըսելով թէ, «Նշուշտ ինչպէս ես կը սիրեմ հաւատալ, իմ պաշտօնակիցս ձախող զիտաւորութեամբ բռնած չէ այս ընթացքը, այլ թերեւս ձեզ եւ միաբանութեանդ պատիւ ընելու նպատակաւ է, ապա թէ ոչ՝ նորա այս օրինակ ընթացքը, մանաւանդ պաշտօնական հագուստով գալը, պաշտօնապէս մեղանշել է, և շատ սխալած է այդ մասին . Այսու ամենայնիւ մենք պիտի աշխատինք ատոնց առաջքն առնուլ, և արդէն կը ճանչանք ձեր իրաւունքները, և այս օրուան օրս մեք Վաղղիացիքս ազգովին գիտեմք, որ սուրբ Յակովբայ վանքը Հայոց սեպհակա նութիւնն է . և ոչ ոք ինչ ազգէ կ'ուղէ ըլլայ՝ կարող չէ ատոր հակառակիլ, ըստ որում ընդհանրապէս ճանչցուած իրաւունք է : Կը ինդրեմ ուրեմն ձեր Վանապատուութենէն, որ անյետալ մոռնաք, և նորէն սէր և խաղաղութիւն հաստատուի երկու միաբանութեանց մէջ՝ ինչպէս էր յառաջ : Աս պիտի յորգորեմ և պիտի մեղադրեմ՝ ինչպէս մեղադրած եմ, տեղւոյս Վատին կղերք, որ յետ կե նայ այսուհետեւ իւր ապօրինաւոր ընթացքէն, և կ'երաշխաւորեմ ձեզ որ ասկէ յետոյ այս օրինակ դէպք մի չպիտի պատահի, այսու ամենայնիւ ես ալ ձեր Վանապատուութենէն փոխարէն զոհողութիւն մի կը խնդրեմ, որ ընէք : ո

Սոյն վերջին խօսքովն կ'սուղէր ի

մայնել թէ՛ կրկին անգամ թողաւր
բուի Վատինաց, որ դան պատարա
գելու սուրբ Յակովբայ եկեղեցւոյն
մէջ :

Այն թողատուութիւնը սրբա
զան Հայրը՝ ինչպէս միշտ ժխտած էր,
այժմ եւս ժխտեց և ըստաւ. «Պ. Հիւ
պատոս, այդ շնորհումը՝ որ Հայոց
ազգը վեհանձնութեամբ ըրած էր և
շարունակած մինչեւ մօտ ժամանակ
ներս, նոյն շնորհքին դեմ փոխանակ
շնորհակալ ըլլալու՝ չտասցից երախ
տապարտ, այնպէս երախտամու մը
տօք մեր վրայ յարձակելով ուղեցին
պաշտօնական կերպարանք տալ մեր
սեպհականութեան մէջ. Աթէ յաջու
ղէին, ո՛ր գիտէ ինչ եղանակ ճիշդ
թական հանգստիներով անլուծանելի
կապեալ պիտի կաշկանդէին, և անե
լանելի լաբիւրինթոսի մէջ ձգէին, ուր
կէ միայն աստուածային ձեռքը պիտի
կարողանար ազատել զմեզ :

«Նոնց այս ցոյցը իմ և բոլոր միա
բանութեանս սիրտը կարեւոր խոցեց
վշտացուց, որով և համայն Հայոց ազ
գին սիրտը. վասն զի «եմանեթէ խը
յանեթլիք օրոու ո, այր վասն ալ իմ
կարողութենէս և իմ ձեռքէս ելաւ
այդ արտօնութիւնը շնորհելու, Ազգին
կեդրոնական Վարչութեան և ընդ
հանրութեան ձեռքը յանձնեցի ես՝
լուր տալով գործին սկիզբը, մէջն ու
վերջը տեղեկագրելով, որուն կողմէն
ես միայն իբրեւ երեսփոխան եմ հրա
կելու և պաշտպանելու ըստ հրամա
նի մեծազօր Տէրութեանս շնորհած
հրովարտակին. բայց երբ իմ սպարտա
ւորութիւնս կատարելէ զինի գործը
իմ կարողութենէս վեր կ'ելայ, ազ
գային կեդրոնական Վարչութե տե
ղեկագրելով լուր տալ է իմ սպարտա
ւորութիւնս, և ահա այն եւս վերջ
նական կերպիւ կատարելու համար

այս դատերուն վերջանալուն կրտաւ
սեմ. այր վասն կ'աղաչեմ զիս մի ըս
տիպէք, վասն զի չը պիտի կրնամ այդ
պէս իմ կրօնիս իմ սուրբ եկեղեցւոյս
և իմ ընդհանուր ազգիս վնասակար
խնդիր մը ընդունել, որով իմ արդէն
մեզապարտ անձս յաւիտեանս մեզա
դրելու ենթակայ ընել. Ինձ համար
մահն աւելի գիւրին է յանձն առնել
քան թէ սյդպէս ամենավնասակար
խնդիր մը ընդունել. Աղաչեմ և
վերջնական կերպիւ կը խօսիմ ձեր
Յարգութեան Պ. Հիւպատոս, որ ինձ
համար այդ գործը լրացեալ է, եթէ
զիս համոզելու համար կը յորդորէք
կամ կը տախպէք զիս իմ խօսակցութիւ
նըս շարունակել, գիտցած եղիք Պ.
Հիւպատոս, ոչ թէ միայն չպիտի կը
նաք համոզել, այլ պիտի ստիպուիմ
սրտիս ցաւէն Վատին կրօնաւորաց
կողմէ իմ միաբանութեանս կրած զը
կանքները, բռնաբարութիւնները, միով
բանիւ՝ անհնարին վերքերս նկարա
գրել, որոյ արիւնալի զագրահոտու
թենէն և դուք ձանձրացեալ, գուցե
կը զղջաք զիս խօսել տալու :

«Վերեմն ինդրեմ վերջ տանք այս
խօսքերուն, վասն զի քաջ գիտեմ որ
մեր ցաւալի և բիշ մը ալ եռանդուն
խօսակցութենէն, ձեր պատուական
գլուխը ցաւեցաւ, և ձեր մաքուր
սիրտը վիրաւորեցաւ չը գիտցածնե
րդ լեւով. Ահա այսօր ձեր առաջին
անգամ գալուն գիտեմ որ չէր վայ
լեր այսպէս դատական խնդիրներու
վրայ խօսել, այլ քանի որ ձեր Յար
գութիւնը բարեսրտութեամբ խօսք
բայիք, և ես պատասխանելու եւ
պէտք եղածները իւր սարօքն խօսե
լու պարտաւորեցայ, այր վասն ձեր
ներողամտութիւնը կը խնդրեմ, մա
նաւանդ գուցե այս խօսակցութեա
նըս պատճառաւ՝ ինչպէս բնական է՝

ձեր Յարգութեան արժանաւոր ստա-
տիւ չըկրցայ ընել , որոյ վասն ներու-
ղամիտ ըլլալնիդ կը խնդրեմ :

Ուր կըլլայ Պ . Հիւպատոսը ը-
սաւ . « Ձեր խօսակցութիւններն երբեք
ինձ գլխացաւանք չստանձառեցին .
մանաւանդ ուրախ եղայ ձեր ինձ
տուած օրինաւոր տեղեկութիւններէն ,
որոնց մէջ քաջ նկատեցի որ ա-
ւելորդաբանութիւններ չը կար , և
քաջ ճանաչեցի ձեր հոգւոյն ազնու-
ութիւնն , որ ձեր ազգոյն միակ
պարտաւորութիւնն ճանաչելով եր-
բեք չէք զիջանիր իմ միակ խնդիրս
ընդունելու , հաստատելով թէ վնաս-
ակար է ձեր կրօնքին ձեր ազգին և
այն . ձեր ազգասիրութիւնը ձեր կը-
րօնասիրութիւնն ամենայն պարագա-
յիւք կը գովեմ , և իմ խնդիրքս չն-
դունելնուդ համար ալ այդ կը ցաւիմ ,
այլ չեմ յուսահատիր բողբոջին , կը
յուսամ և կ'աշխատիմ և կը թախան-
ձեմ զձեր Վենապատուութիւնը ,
որ գուցէ համոզել կարողանամ , որ
սերով վերջացուց : Բաճնուելու ժա-
մանակ Պ . Հիւպատոսը խնդրեց որ
եթէ կարելի է հրաման ըլլայ սուրբ
Յակովբայ եկեղեցին բանալ տալու ,
որ ուխտ և երկրպագութիւն ընէ :

« Հրամանի կարօտ չէ , ամեն ժա-
մանակ բաց է ըսաւ Ս . Պատրիարքը ,
բոլոր ազգաց ուխտաւորաց , երբ
միամտաբար կուգան , բայց ձեր Յար-
գութեան առաւել պատիւ ընելու
համար ես անձամբ կ'իջնամ յեկեղե-
ցին ձեր հետ :

Այլ ի միասին իջեալ սուրբ Յա-
կովբայ եկեղեցին , անձամբ ցոյց կա-
տար Ս . Պատրիարքն և պէտք եղած
տեղեկութիւններն ի պատիւ Պ .
Հիւպատոսին , և երբ յանուն սուրբ
Ղլխադրին նուիրուած սուրբ խորա-
նին եկան , « Ահա այս է ըսաւ Ս . Պատ-

րիարքն Հայոց ազգին վեհանձնաբար
ի շնորհս Ստոն կրօնաւորաց տարին
միանգամ պատարաւելու թոյլատը-
րուած սուրբ սեղանը , որոյ յարգը չը
գլխոյն բայց եթէ երբ կրանցուցին
իրենց եղած շնորհքը և մարդասիրու-
թիւնը :

(Շարունակիլի)

ԼՈՅՍ ԵՒ ԶԱՐԳՍՏՈՒՄ

(Շարունակութիւն . տես թիւ 1 .)

Ազգաց պատմութիւնը՝ մարդկու-
թեան կրներկայացնէ փառաւոր գոր-
ծովք իւր անունը անմահացնող աշ-
խարհ մի՛ որուն ՀԱՅՍՏՅԱՆ անունը
հայ պատմութեան թերթերու մէջ
ոսկեգրօջմ կը փայլի :

Անպառ և հնապատու մատենք՝
այս աշխարհը մարդկութեան մայր և
արուեստից որորան կը խոստովանին :

Սարդկութիւնն ի զարգացումն
առաջնորդող լոյսը՝ հոս ծնաւ առա-
ջին մարդոյն հետ , հոս և մարդկու-
թիւնը երկիցս օրհնուեցաւ այն ան-
մահ գերագոյն լէն՝ որ մարդոյն բուն
արարիչն և սատուածն էր :

Հայաստան այս աստուածաշնորհ
լոյսը յարգեց գրեթէ միշտ , լուսով
զարգացաւ , լուսով վերջապէս ամ
բարտաւան գրւխներ խոնարհեցնե-
լով մարդկութեան համակրութիւնը
եւս ստացաւ :

Բայց բաբէ , որ այսօր հայ պատ-
մութիւնը՝ Հայաստանի նախնի դա-
րուց զարգացման և լուսոյ նահատա-
կաց լոկ անուանքն մեզ կ'աւանդէ ,
իսկ նոցա գործոց և փառաց վրայ կը
լռէ :

Հնութիւնը , ժամանակին օուր

ժանկրը եբռնաւորաց թուրն ու հուրը՝ զլացած են հայ պատմութեան՝ աւանդել յետագայ հայ սերնդեան՝ հայ հայրենեաց փառաւոր դարուց անմահ յիշատակները :

Հայկայ, Արամայ, Տիգրանաց, Վաղարշակայ և Արտաշէսից լոկ անուանց շնորհիւն են որ այսօր հայ սրտերու զգացման թելեր թրթռալով յոյս ՚ի սիրտ լ՛յս կ'աղաղակեն :

Սորա բարերարք հայրենեաց ըսուեցան, որովհետեւ լուսով գործեցին, լուսով հայրենեաց պայծառութեան հակեցին, լուսոյ շնորհիւ վերջապէս կարողացան անմահացնել իրենց անուանքն յաւիտեան :

Հին դարուց հայր՝ այս իւր բարերարաց շնորհիւն էր, որ կրցաւ իւր իրաւունքները երկար ատեն պաշտպանել, և իմանալ իւր օուրբ պարտաւորութիւնքն՝ որ առ Աստուած և առ հայրենիս :

Հայաստանցի սրտերէ բղխած երգոց պատասխիկ մասեր՝ զորս հայ պատմութիւնը գործովանօք մեզ աւանգած է, թէպէտ չեն կարող Հայաստանի հին դարուց լուսաւորութեան հրաշխաւորել, բայց հազարաւոր տարիի շտի Պայազաւոսց անընդհատ շարունակութիւնը, և Հայաստանի իւր անկախութիւնը պաշտպանելը՝ բաւական կրնան երաշխաւորել :

Վերջապէս հնութեան՝ պատմութեան զլացածը մինք չենք կտրող ՚ի յայտ ածել : Հնութեան քողին տակ պահուած յիշատակները գերբնական ձեռքի մի կարօտ են, որոյ շնորհիւ միայն յայտ կրնան գալ ճշմարտութիւնք :

Իսկ մի երբ իւր իրաւունքները պաշտպանել չը գիտէ, չը կրնար ըսուիլ թէ լուսոյ մէջ կ'ապրի :

Իսկ Հայաստան ՚ի սկզբանէ ան-

տի ոչ թէ միայն իւր իւրաւունքները ուրիշին չը զոհած՝ այլ և ուրիշին իւրաւունքն եւս վեհանձնաբար պաշտպանած կը տեսնուի գրեթէ միշտ, որոնք իւր գթութեամբ ապաւինած են :

Առջնոյն կը վկայեն Հայկայ, Արամայ, և այլոց շատ քաջաց նահատակութիւնքը, և Արայի տրիւնը՝ որ ողջախոհութեան սեղանի վրայ թափուեցաւ :

Իսկ երկրորդին՝ այսինքն օտարաց պաշտպան կանգնիլը՝ ինչպէս Արաւմէլեքայ, Սանասարայ և շատ այլոց եւս, ասոնք տգէտ և անկրօն մարդկանց գործեր չեն :

Զեթանոսական դարուն մէջն ալ Հայաստան իւր փառաց գրօշներն պարզած Սասնայ գագաթէն աշխարհի տառապաններ ալ երբեմն որտոած է, և Հռովմէական հզօր պետութիւնը շատ անգամ սարսափեցուցած :

Հայաստան թուր ՚ի ձեռին մաքրած է միշտ վատ բռնաւորներու դէմ :

Վերջապէս Հայաստան աշխարհի ամեն նշանաւոր գործոց և փառաց մէջ ալ բնաւ անմասն դանուած չէ :

Կը յիշեմ որ մը որ Հայաստան երբ կը խորհէր Հռովմէական հզօր պետութեան վերայ իւր բարկութեան շանթերը տեղալ և իւր արդար վրէժը լուծել, որ մը երբ իւր վեհափառ սրբայն (Աբգար) հայրենեան հրով սաստիկ ժողոված՝ Պարսկաստանի խորհրդը կը վազէր հոն իւր համարիւն եղջարց սրտերն եւս վառելու եւ բորբոքելու այն հրով որով ինք կը տուչորուէր, վերջապէս այն փառաւոր օրը կ'ըսեմ երբ Հայաստան կը պատրաստուէր իւր սուրբ արիւնը թափել իւր իրաւանց պաշտպանութեան համար, յանկարծ Հրէաստանի Վողգոթայ լերին վրայ արիւնլուսոյ լու-

այ նահատակ մի կը նշմարէ, որ իբր սճրագործ դատապարտեալ մի անարդ խաչի մի վերայ տարածուած հոգի կ'աւանդէր, կ'ափշի: Բայց Եր: անց մէջ լողացող այս լուսոյ նահատակի շրթէն յանկարծ բարբառ մի, ձայն մի է որ կը թռչի, կը սրանոյ և ահա Հայաստանի երկնից ազատ կամարաց տակ կ'ողորտանայ, « Ես լոյս եկի յաշխարհ: Եւ Հոյաստան կը կրկնէ: « Եւ մեք պատրաստք երկիրպագանել լուսոյդ, կը սէ և կ'երկրպագէ անմիջապէս:

Ես օրէն Հայաստան՝ այս լուսոյ եւս նահատակներ կ'ունենոյ, որոց արեամբ Հայաստան գրեթէ կ'ողողի: Թաղէի և Վանդխոյ արիւնները Հայաստանի մէջ լուսոյ սերմեր կ'ցանեն, որք կ'ընծիւղին Տրդատոյ օրով սուրբ Գրիգորի ձեռամբ, և Հայաստան համօրէն կ'երկրպագէ այս ժամանակ այն լուսոյ Նահատակի անուան՝ որ մարդկութեան տաճարաց մէջ լոյս սփռելու համար ախներ թափած էր ՚ի սէր մարդկութեան:

Բայց սա ճշմարիտ է որ քրիստոնէական Ե. դարն է որ Հայաստանի բուն լուսագարը կը համարուի:

Ես դարու մէջ ունեցաւ Հայաստան Սահակ, Սեօրովպ և սոցա աշակերտք, իւր լուսոյ սրբազան Նահատակները, որոց շնորհիւ բարոյական քյսը և հայ գրականութիւնը շատ զարգացաւ ՚ի Հայաստան:

Բայց հազիւ թէ Հայաստան իւր այս բարբերաց շնորհիւ սկսաւ խըլտաիլ, և իւր ազատ աշուրները շփելով լոյս նշմարել, ահա յանկարծ հեթանոսական խաւարը՝ որ հազարաւոր տարիէ ՚ի վեր ընդհանուր աշխարհի հորիզօնը պատած ըլլալով կը թագաւորէր, գոռալով « կեցիր ո որոտաց, բայց Հայաստան անվէհեր կրկնեց՝ « պետի յառաջագիմեմ »:

Սարսափեցաւ խաւարը, վասն զի ախոյեանը լոյսն էր, վասն զի նշմարեց այն վիհը՝ որ իւր դատապարտութեան համար պատրաստած էր ամենակարող Չեռք մի: Սուտի անիծից շանթեր տեղաց. իսկ Հայաստան. — (Օրհնից ուխք: Սահատու թրեր շողացուց. իսկ Հայաստան. — Պարանոց երկրնցուց: Սահաշուէ տէգեր նետեց. բայց Հայաստան. — Իւր կուրծքը բացաւ: Շղթայներ պատրաստեց. բայց Հայաստան աննոցմով լուսոյ կոպուիլ յուսաց: Բանտերը լուսոյ օթարան համարեց: Վերջապէս խաւարը մահ գոռաց. իսկ Հայաստան ծափ զարնելով նոյն մահուամբ յաւիտենական և անմահ կեանք ստանալը պատասխանեց, կոտաղեցաւ խաւարը և սկսաւ պատերազմիլ:

Վիցնծութեանս, ինչ կը նշմարեմ: պատերազմ, լուսոյ և խաւարի. հազարաւոր հոգիներ տեսէք, որք յոյս ՚ի սիրտ ահա կը թռչին լուսոյ աշխարհ մի, ահա ամբողջ Հայաստան արեանց մէջ կը լողայ իւր իրաւանց պաշտպանութեան համար, տեսէք արիւնլուայ լստուած մի՝ ահա հոն աստ և անդ սաւառնելով լուսոյ պսակներ կ'տեղայր լուսով բորբոքուած սրտեր կը խրախուսին. « Լստուած և Հայրենիք վասն ձեր մեռանիմք, ո կ'աղաղակեն և կ'իշխանս:

Բայց դոցա անուանքն կ'անմահանան, հայ պատմութիւնը զանոնք փառաւորելով ՎԻԴԱՆՆԻՔ, այս անմահ անունը կ'աւանդէ յետագայ հայ սերնդեան, և երկնից լրգարութիւնը կը պսակէ զանոնք լուսեղէն պսակներով:

Իսկ այդ ով է, որ ՚ի ձի խրոխտ աշտանակեալ, սաղաւարտ ՚ի գլուխ, վահան ՚ի կուրծս, թուր հատու ՚ի ձեռքին, այդ ահուելի պատերազմի արիւ-

նաներկ դաշտի մէջ աղտոտօրէն ընս
կը գտայ : - Ա՛գատ հոյ մի է : 'Իորա
ազատութիւն հայրենեաց բարբառը'
Ստախ խնդու թեամբ կը կրկնէ , դո
րա առջև խաչանիշ գրօշներ կը ծածա
նին , որոց իւրաքանչիւրին վրայ Ա՛ստ
ուած և իրաւունք՝ այս վտեմ բառե
րը կը փայլին : Ա՛հ է դա . կարծիր իւր
գէմքը : Ա՛րդ ան է դորա անունը :

Իսկ այդ ո՛վ է , որ մի ձեռքը խաչ
և 'ի միւսում աւետարան մի՛ իւր
կուրծքը բացած զՀայաստան ամբողջ
կը խրախուսէ , դորա օրհնեալ ճակա
տու վրայ գրօշ մի կրփայլի , ընս . իսկ
իւր սրտի վերայ , յոյս :

Առտով բորբոքեալ զինուոր մի է
դա , Ա՛ստուածութեան և սրբութե
պաշտօնեայ արգար , Ա՛հ է նա և դո
րայն անուն :

Սոցա երկոցունց քաջալերիչ բար
բառէն կը խրախուսի Հայաստան և
կը պատերազմի անվեհեր , և լոյսն սո
ցա շնորհիւ վերջապէս արեան և ար
տասուաց ծովու վրայ իւր յաղթա
կան գրօշը ծածանելով յաղթութիւն
կը գտայ :

Այս օրէն Հայաստան լուսոյ հա
մար նահատակաւ իլը՝ իւրեան փառք կը
համարի , և լուսոյ նահատակաց յիշա
տակը պատուելը՝ պարծանք : Իւստի
Հայաստանեայց Ս . Ա՛կեղեցին այս
տարի ևս Փետրվար 4ր օրը փառաւո
րապէս կատարեց սոցա սուրբ յիշա
տակը և պիտի կատարէ յաւիտեան :

(Շարունակութիւն)

ՔԱՆԻ ՄԻ ԽՕՍՔ ԱԶԳԱՅԻՆ
ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Աղբերնուս կրթութեան մասին
ինչ վեճակի մէջ ըլլալը , զոր հիմայ կը
տեսնանք՝ քսան կամ աւելի եւս երե
սուն տարիէն առաջ չէինք տեսնար .
ինչու համար , վասն զի այն դաստի

արակութեան և կրթութեան սէրը
և փառապէր այն միջոցին չկար աղբեր
նուս մէջ , ինչպէս որ հիմայ կայ . սա
կայն և այնպէս տակաւին ազարդիւն ,
և քիչ օգտակար չասեմ անօգտակար

Անօգուտ և անպտուղ է ազգա
յին դաստիարակութիւն մը , երբ որ
դաստիարակիչ վարժապետը առ իր
պաշտօնն ունեցած պարտքերը կամ
անհոգութեամբ , կամ թիւր ընթաց
քով կը կատարէ , այսինքն փոխանակ
աղբէն իրեն հաւատացած ասպագայ
ին համար պատրաստելի գանձը , յոյ
սը՝ մատաղ մանկտեաց սիրտերը ու
միտքերը դաստիարակելու , աւելի ա
նանց լեղուները կրթելու հոգ կը տա
նի , փոխանակ բարի և կատարեալ ա
ռաքինի վարուք իր աշակերտաց օրի
նակ լինելու , շատ անգամ՝ իր ղեղև
և ասօրէն կացութեամբ անոնց դե
ռափթիթ բարոյականութիւնը զեղծ
մանց մէջ տապալելու պատճառ կը լայ
Աղբային կրթութիւն մի ազարդիւն
կրլայ , երբ որ դաստիարակելի ման
կտեաց ծնողքը առ այն ունեցած
պարտքերնին թերեւս կամու չը ծա
նաչելու կը զարնեն , և այս անգիտու
թիւնս այնքան մեծ յանցանք է , որ
պէս թէ մէկը իր ձեռք իր զաւակը
մեռցնէր , Ա՛րբ որ թատրսնի , զըօսան
քի և արբեցութեան համար , և ձիոց
տունց և հանդերձից աւելորդ և ան
պատշաճ զարգաց համար հաղարով
տան հաղարով ստակ աւելի յօժարու
թեամբ կը վատնեն քան թէ իրենց
ղաւակները « քարը քարի վրայ նստե
լու » անկրթութեան յանցանքէն ա
զատելու համար՝ 100—200 զըշ տա
րին վարժապետի և գրքի ստակ տարու
: Ի՛նչոց ծնողքը ուրկ՝ յարդեօք կը սոր
վին այս պարսաւելի ընթացք . ուս
կից կառնուն , կսեմք տմարդութեան
այս անգութ օրինակը , կը տեսնանք

որ ամէն մտորդ ալ խորին և տխուր լռութեամբ առ այս՝ հառաչանք մի կարձակէ ՚ի խորոց սրտէ :

Աւելի դէշ և աւելի չարաչար կրք լայ դաստիարակութիւնն ազգի մը, երբոր անոր երեւելի և ազդեցութեան տէր հարուստ ազայինքը բանիւ զայն քարոզել կը ցուցնեն հասարակութեան. իսկ արդեամբ անդաստիարակութեան շօշափելի մութին մէջ ընկերմած կը գտնուին, թողունք ասել որ շատերը ազգային եկեղեցական եկամտից մէջ անգամ անհաւատարիմ կը գտնուին : Այժմէ ըսածս քեզի զրպարտութիւնն կը թուի, բարեմիտ ընթերցող, կաղաչեմ՝ որ ժամանակակից օրագիրներու այս մասին գրութիւնները ու շի ուշով կարգաս, նայինք, քանի՜ եկեղեցւոյ երեսփոխան, քանի՜ վարժատանց հոգաբարձու, քանի՜ թաղականաց և ընկերութեց արկեղաւպահներ անամբաստան կրնաս գտնալ :

Վիշ մն ալ բանանք խօսքերնուս քողը . քանի՜ հատ իր պարտքը ճանաչող բարւոք դաստիարակեալ հարուստ կարող ես գտնալ ժամանակիս ազգայնոց մէջ, որ իր անարժան տեղ վատնած հարստութենէն, եթէ ոչ անձամբ, դոնէ՛ի ձեռն հաւատարիմ սպասաւորաց իր հայրենի դառն աղքատ և հարստահարեալ գաւառաց սկզբիկ տղոց կրթութեան և մի այն հասարակ ընթերցման համար գիրքեր և տետրակներ շնորհեր է, ինչպէս՝ Քերակոն, Հեգերէն, Սաղմոս յամառիք, Վարժոց և այլն :

Հոս տեղ կարգ բանիս կըստիպէր որ երկու խօսք ալ երեւելի քաղաքաց ազգային եկեղեցեաց մէջ եղած քարոզչաց ոմանց քարոզելու պարագայից վրայ խօսէինք սակայն մեր նպատակէն դուրս լինելով, ուրիշ ատենի կը թողունք :

Ուրեմն եթէ այս մասին անհրաժեշտ պարտք և կարողութիւն ունեցողները իրենց պարտքերէն զլայտած կը տեսնուին, ինչ պիտոյ է ձեզի ընել

արդեօք, ո՞վ հասարակութեան միամիտ դասք, վհատել ձեր կարեաց չափ ընելու օգնութենէն . ոչ ոչ . եթէ այսպէս ընելու լինիք, պիտի լսէք Յիսուսէն այն վճիռը, ինչ որ իր աղքատ ու հասարակ աշակերտացն ըսաւ . «Այժմէ ոչ տաւելցի արդարութիւն ձեր քան զգարաց և փարիսեցւոց, ու կարէք մտանել յարքայութիւն (գաստիարակութեան) : Ասէնք նաեւ Տիւրոջ հրամանին հետ փիլիսոփայի խըրատին, որ կըսէ . «Չանշուշտ վճիռ գայս իմաստունն, կալ ՚ի մտի միշտ հաստատունն . զի զոր կարես անձամբ անձին, մի յանձնեցես մերձաւորին :» Ասն զի վերոյիշեալ սմանց յատուկ պարտադանցութիւնքը լսելով դաստիարակութեան մասին, չը կարծենք որ ամէն մէկ ազգային անհատ իր կարեաց չափ պարտքեր չունի, ապա թէ ոչ, անկրթութիւնը աւելի ընդհանրանալով և անսխորժ ձայները ամենին լսելի լինելով կը հետեին պորսաւելի վէճէր՝ բաժանմունք, նախատինք և արհամարհանք ազգաւ՝ հայրենեօք՝ կրօնիւք և լեզուաւ մի եղած ժողովրդի մէջ : Անկէ կը հետեւի եղբայր եղբոր բարեաց վրայ ցուելլ, չարեաց վրայ ուրախանալ : Անկէ ալ կը հետեւի այն ամենամեծ կորուստը, այսինքն հասարակաց իրաւունքը ոտնակոխ լինելը : Անկէ ալ կը հետեւի ամենայն դաստիարակեալ ազգասէր զգայուն սիրտերու վհատութիւն և թմրութիւն :

Այլ ո՞վ համազգի եղբարք մինչեւ ցերք խաբելով զմեզ այս յետագէմ և կաշնիկաղ ընթացից թմրութեան մէջ լինելը չը տեսնենք : Այնչեւ յերբ բանիւ դաստիարակեալ, արդեամբք անդաստիարակ ցուցանեմք զմեզ :

Այնչեւ ցերք խորենեան սղբաւնուէր ծերունին ՚ի դիմաց ազգային անխնամ և անպատասպար մանկըտեաց գանգատէ . «Ո՞վ որ ՚ի ձէնջ թոշակս յաղագս մեր . ո՞վ որ վարդապետանոց . ո՞վ որ բան յօժարաւ

ցուցանող կամ յորդորական . ո՞վ որ
յերթալն մերում բեռնաբարձ . ո՞վ որ
ի դարն մերում հանգիստ . ո՞վ որ տուն
կամ օթանոց (կրթութեան) մեզ պատ-
րաստեաց :

Իանանք աչքերնիս ու տեճանք
մեր առաջին և մեծ ընտանիքը , այն է
ազգ և հայրենիք . մերժենք սրտեր-
նուս մէջ տեղի ունեցած անիրաւ
շահասիրութեան փափաքը . և ամեն
մէկս մեր ունեցած տաղանդներով
խնամք տանինք ազգերնուս կրթու-
թեան և յառաջագիմու թեան համար :

Այս ընթացքով դուն քանի կրր
նաս ցատկէ ու աղաղակէ՝ ուսմունք,
հայրենիք , կրթութիւն , լուսաւո-
րութիւն , և այլն . Արդիւնք — Լը ու
չինչ , վասն զի պարտ է նախ առնել
և ապա քարոզել , որպէս զի արդիւ-
նաւորի ամեն գործ : Ի՞նչ է դաստի-
արակութիւն սրտի , եթէ ոչ զարգա-
ցումն սիրոյ առ Աստուած , առ ազ-
գըն և առ մարդկութիւնն . Ի՞նչ է
կրթութիւն մտաց , եթէ ոչ լուսաւո-
րութիւն մտաց և ճանաչումն ճշմար-
տութեան . Դաստիարակէ՛ սիրտը ,
կրթէ՛ միտքը և ահա կը նորոգի մա-
նուկն ՚ի նորոգութիւն պատկերի և
նմանութեան Աստուծոյ :

Արբ որ կը տեսնաս մէկը որ զինքը
կրթեալ և սրտի սուրբ զգացմունք-
ներ չունի , անոր մի հաւատար-
անկիրթ է , կոշտ է , անդաստիարակ
է , բարբարոս է , և այլն . « Օ՛ր ծառ
ի պտղոյ իւրմէ ճանաչի » :

Հայաստանի մէջ նախնեաց ժա-
մանակ միշտ բարոյական դաստիարա-
կութիւնը՝ մտաւոր կրթութեան հետ
անբաժան ընթացաւ , ինչպէս կը տես-
նենք Ս . Լուսաւորչի , Սեծին՝ Ներսի-
սի , Սահակ Վարթեալի , Սեպրովբայ և
նոցին աշակերտաց այս մասին ունե-
ցած գեղեցիկ ջանքերը և արդիւնքները :

Եթէ անոնց կրթութեան շէնքն ալ
չատ չը տեսնեց , շարունակութիւն չու-

նեցաւ , պատճառը անոնց օգնական
Վզգային ձեռքերու թիւրութիւնն
էր . բանզի , թէպէտ Ս . Լուսաւո-
րին ունէր իրեն օգնական՝ գերանեիկն
Տրդատ , մեծն՝ Ներսէս՝ զբարի նախա-
րարս Հայոց , և Սահակ Վարթեա-
լ և իրեն աշակերտքը ունէին զՍ . Լուսա-
ւորչի , զՎարդան Սամիկոնեան ,
զՍահակ Նազարատուեի , զՍահան Սա-
միկոնեան և այլն . սակայն վասն ան-
բաղդութեան Հայոց՝ Տրդատին կեանքը
կարճեցին խառատութիւնք նախա-
րարացն ոմանց , Սեծն՝ Ներսիսինը՝ ա-
մօթալն չարութիւնն Վապայ . իսկ
Սահակայ Վարթեալի և իրեն օգնա-
կան բարերարացն Վզգիս շէնքերը
տապալեցին անոնց ժամանակի մատ-
նիչ նախարարաց , երկպառակիչ Սուր-
մակայ և ուրացող Վատակայ չարու-
թիւնքը : Աւրեմն անհրաժեշտ պարտք
է մեզի ամեն մէկ կարգի և ստաիճա-
նի հայ որդուցս ճշմարտիւ ճանաչել
դաստիարակութեան և կրթութեան
մեծութիւնը և ըստ այնմ կատարել
մեր պարտքերը : Չը լինի որ ազգեր-
նուս արդի վիճակի մէջ եղած սակա-
ւիկ յառաջագիմութեան վրայ ու-
րախանալով և չափազանց դուրս թիւն
ապրով զմեզ խաբենք , որ աւելի նա-
խատինք է քան թէ գովութիւնն : Այս
և չը լինի որ չափազանց նախատենք և
յուսահատութեամբ վար զարնենք ,
այլ պէտք է բանիւ և արդեամբք բա-
ջալերենք , որով անշուշտ կը հասնինք
Վզգային բաղձալն յառաջագիմութե-
որ միայն դաստիարակութեան և կր-
թութեան մէջ է : Հապա , դու , ո՞վ
Տէր Յիսուս , որ զճանապարհս մարդկան
գիտես , ուղիդ արան զճանապարհ դաս-
տիարակութեան և կրթութեան որ-
դուց Հայաստանի՝ բարեխօսութեամբ
քաջ հովուին մերոյ սուրբ Լուսաւոր-
չին Վրիգորի , զի մի տիրեցնէն ՚ի մեզ
ամենայն մեղք անկրթութեան :

Ի Ս . Արդասաղէ՛ս : Կիւրեղ Ս . Վալէ
հասեան յոսկիւն ,
Ի Տ . Ս . անապատի :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Ի Մ. Վարդապետէ Սուրբատեանց յառաքելական Ուխտէ Ս. Յակոբեանց, տպագրեալ արգեամբք Սահմանեօն Կարապետ (Ղայի Սուրբատեան Կարնեցւոյ ՚ի յիշատակ հոգւոյ նորին և յօգուտ ժառանգաւորաց վարժարանի Ս. Յակոբեանց : Սոյն պատմութիւնը տպուած է մտքուր թղթի վրայ, 320 երեսէ բաղկացեալ և դինն է 7 դրէ : Կը պարունակէ Նոր Կտակարանի պատմութիւնը, ինամով և դասակարգութեամբ քաղուածեալ ՚ի չորից Լուեռարանչաց և ՚ի Գործոց առաքելոց, բարոյական յորդորակներով հանդերձ, որուն վրայ աւելի ընդարձակ տեղեկութիւն տալու համար՝ արժան կը համարինք տպագրել այս տեղ իւր յառաջարանը :

Ս Եր արդային դարձոցները շատ և շատ թիւրութիւններ ունին : Թէ դատաւորութեան եղանակին նկատմամբ և թէ ուսանելոց ընտրութեան : Եւ՞ առաւելութիւն և առաջնութիւն կը որուի երկրորդական ուսանելիքներուն : և ընդհակառակն, առանց կորեւոր մտադրութեան կը թողուին այն ուսանելիքները, որոնք առաջին տեղը պիտի դրուէին դաստիարակութեան մէջ : Այն մարդիկը, որոնք լծօրէն խորհած են դաստիարակութեան վերայ, քաջ կզգան թէ սրտի վնասակար և այս խառնաշփոթութիւնը :

Քրիստոնէական Արծնի ուսումն, որ իւր բարոյական վեճ և պարզ սկզբու նշնէրով գալլոցական և ընկերական կենաց համեմէ՛ աղի է կոմ իսպառ շք կայ մեր գալլոցներուն մէջ, և կամ ստուերը միայն կայ : Ա՛ գիտէ, թէ այս չէ գլխաւոր պատճառն, որ դպրոցական գեղեցիկ յարկը պատճարան մի եղած է շատ տեղ թէ ուսուցչաց համար և թէ ուսանողաց : Չը կայ դպրոցական գեղեցիկ անդամաց մէջ փոխադարձ սիրոյ և վստահութեան այն սուրբ և խորհրդաւոր կապը, որ կը քաղցրացնէ ուսուցչի աշխատանքը և կը բեղմնաւորէ աշակերտի եւանդն ու ջանքը : Չը կայ շքմագոտարութեան և արդարասիրութեան այն մշտօրոքը հուրը, որ մանկական հասակէն կը վառէ աշակերտի միտքն ու սիրտը՝ արխարար պատեքողով ամեն մտղորութեան և անխրաւութեան դէմ : Չը կայ, վերջապէս ստուած սիրութեան և մարդասիրութեան այն հեղահամբոյր հոգին, զոր միայն Քրիստոնէական Արծնի շքմարտ ուսումը կարող է զարթոնցանել ուսանողին մէջ, և

նո՛ր և իջեց արտաքին գիտութիւն կամ հմտութիւն : Արդ՝ կրթութեան և դաստիարակութեան տըգիւնքը առատօրէն քաղելու և վնայելոյու համար՝ անհրաժեշտ հարկ է հական գիտութեանց առաջին տեղը Արծնի ուսման ընծայել, նովա սկսանիլ, շարունակել և աւարտել մարդոյ բովանդակ դատարարակութիւնը : Բայց այն վեճ մ նպատակին հասնելու համար՝ բաւական չէ, իբրիւ դեղ, կուրթիլ կաթիլ և Լեթ սրբուցանել Արծնի ուսումը, այլ պէտք Ս. Գրոց կենդանի աղբիւրին մտնելընէլ մանուկները, և այս եղանակաւ զովայրնէլ նոցա բարոյական ծարաւը : Պէտք է քաղուածել Ս. Գրքէն այն ամեն ճշմարտութիւնները, որոնք մանկաց հասողութեան և կարողութեան վեր չեն, և որոնք անհրաժեշտ են նոցա բրիտանիական և բարոյական կենաց զարգացման համար :

Այս է Քրիստոնէական Արծնի հմտ և փորձառու ուսուցչաց հասուն խորհուրդը, և այն իսկ նպատակաւ յորինուած է ներկայ Երկրասիրութիւնը, որուն մէջ պատմական ձեւով ամբողջուած են Նոր Կտակարանի աստուածաշունչ ճշմարտութիւնները, հոնդերձ պարզ և դիւր լինոց յորդորակներով :

Թէեւ Նոր Կտակարանի պատմութեան քանի մի տեսակ հրատարակութիւններ կան, բայց մենք մասնաւորապէս հետեւած ենք 1862ին Թիֆլիսի մէջ տեղական բարբառով հրատարակուած Դասագրքին, որ թւնի այսպիսի վերնագիր — Սրբալու Պատմութեան Հայ դպրոց և աշխնոց համար. աշխարհ. Պ. Ս. — Եւ տհա՛ն այն առթիւ պարտք կը համարինք մատուցանել Աշխատասիրողին մեր շնորհակալութիւնը, վերտահ լինելով, որ մեր Մեծարգոյ Բարկկանն, իւր Դասագրքի երկրորդ տպագրութեան ժամանակ, տեսնոց նկատողութեան շք թողուր մեր այն հրատարակութեան մէջ գտնուած ճշտութիւնները և յաւելուածները :

Ներկայ երկրասիրութիւնը, տարինեով մեր ուսուցչութեան ժամանակ, Քրիստոնէական Արծնի դաստիարակ հրահանգ եղած է մեր ձեռքը, որոյ գաստառութեան համար մեր ընտրած ուսուցման միակ եղանակն է եղած՝ նորս ընդարձակօրէն քացատրելով պատմել, և ապա ազահանջի աշակերտներէն, որ մտադրութեամբ կարգան, պատրաստեն, և ինքեանք եւս բանիւ բերանոյ պատմեն. իսկ ամբողջ Դասագրքը աւարտելէն վերի՝ աւետարանական իմաստներուն վրայ համառօտ շարագրածներ գրել տալով՝ սրբագրած ենք, լեւի ձայնի կարգալով : Թէ ի՛նչ դպրի զգուտնէր տեսած ենք այս եղանակին մէջ՝ կը թողուք որ իւրաքանչիւր դասառու ինքնին փորձէ, տեսնէ և վկայէ :

Քաղցր յոյս մի կը քաջալերէ և կը մխիթարէ զմեզ, որ այն աւետարանական Պատմութիւնը, գալլոցական Դասագրքը լինելով հանդերձ, կարող է նա և բարկապաշտ Գերգաստաններու մէջ ընթերցանութեան շահաւէտ գիրք լինիլ : Երանի թէ պատկուէր մեր այս յոյսը, և այնուհետեւ առաւել քան զային վարձատրուած կը համարէնք զմեզ մեր այն ամենագործ աշխատանոց համար :

ԳՊՐԶ ԼԵՖՓՕՇԱՏԷ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ
ՊԻ ՍԷՆՍԻՒԲ ԻԸՏ ՎԷ ՄԵՍԵՐԻՖԻՆԻՆ

1870	ՎԱՐԻՏԱԹ	Ղ- .	Փր	Ղ- .	Փր
Յոն. 1	Իւչ պուչուք տէյրմէնէրին պիր սէնէլէք իճար- լէրի պաքոնթրաթօ	26700			
"	Քուքուլօ սույու իճարը	1100			
"	Պօղոս վարդապետին պահճա իճարը	325			
"	Հօճա Սիմէօն քօնաղընըն օտայ քիրալէրի	410			
"	Թիւթիւն քիրասը Թէրզի Վարաւամպօտան	207			
				28.742	
"	Սէնէյի սապրգ զիմէմաթլէրտէն թահսիլ	6112	1/2		
"	Վանքըն Թէքէ վէ օղլաք սաթըընտան	2182			
"	" Սիւտ իճարընտան	1200			
"	" Իւչ պահճա իճարլէրինտէն	920			
"	" Արբա, պույտայ, եաղ, վէ հարնրպ բարասը.	2225			
"	Սէնէյի սապրգտան սանսըքտայ մէվճութ աքճէ	20.944			
				33.583	1/2
	Եաղընըղ ալթմըշ իքի պին՝ իւչ եիւղ՝ իկիրմի պէշ՝ զուրուշ իկիրմի բարա տըր			62.325	1/2

ԵԿԵՂԵՑԻ ԻԼԷ Ս. ՄԱԿԱՐ ՎԱՆՔԸՆ

ԻՂՄԱԼ, ՏԷՖՏԷՐԻ ՏԻՐ 1870 ՍԷՆՆԵՄԵՆԸ

1870	Մ Ե Մ Ա Ր Ի Ֆ Ա Թ	Ղ . .	Փ Ր	Ղ . .	Փ Ր
Յ և 1	Պիր սենեկ զարֆընտայ կարգաւոր, վարժապետ վէ ֆաբրիկերէ վէրիլէն մահիլէ	14,705			
"	Կերէք էպիսկոպէրէ կերէք վարժատունայ վէ սայիր բերէքէնտէ մէսարիֆ պամիւ ֆրէդաթ	11,334	1/2		
"	Տավար բուսումամթը իչին	682			
"	Օ իմէմամթոն գալան աքճէ սենեկի սապըքտան	5199			
"	Պաշ բունար էպիսկոպիսիսէ սարֆ օրան	9348	1/2		
				41,269	
"	Ըլնան 18 սըհաթ սու իչին վէրիլէն	9000			
"	Վանքըն էպիսկոպէրիսին թամիրինէ	1650			
"	" Բերէքէնթէ մէսարիֆի	295			
"	" Նազըրըղը իչին Յօհանէս Շահընեանէ	1000			
"	" Տէյիրմէնկըրինէ մէսարիֆ	547			
"	Բավիճի տէյիրմէնճիսինտէ պսքայէ	1800			
"	Սանտըգտա մէվճուլթ աքճէ	6764	1/2		
				21,056	1/2
	Լալընըղ ալթմըշ իբի պինն իւչ Եիւղ՝ իկիրմի պէշ զուրուշ իկիրմի բարա սըր			62,325	1/2

ԴԱՄԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Ս. Աթոռոյս միաբան Արժ. Յովհաննէս վարդապետ Բաղեան Աղթաւ մարցի Գամակոսի տեսչութեան պաշտօնիւ այս տեղէն մեկնելով և Պերութ հասնելով նաւակ կը նստի քանի մի անձանց հետ ելանել ՚ի ցամար Ծովը սաստիկ խռոված և ալեկոծուած լինելով՝ նաւակը կընկղմի։ Չորս անձինք իսպառ ծովամոյն կը լինին, իսկ Յովհաննէս վարդապետն լողալու վարժ լինելով իւր անձը կ'ազատէ և ցամարը կ'եղնէ։ Իւր տագնապեալ վիճակին մէջ՝ կ'աղաչէ որ զինքը Հայոց վանքը տանեն։ Հուով մէական հայ մի կը ներկայանայ Հրապարակականաց վանքը տանելու համար, բայց երբ կրտուղէ որ վարդապետը Հրապարակական չէ, կը թողու և կը հեռանայ։ Այդ մոլեռանդութիւն, ինչպէս դիւրաւ կը շիջուցանեն քրիստոնէական մարդասիրութեան և հայկական եղբայրսիրութեան քաղցրիկ և բնական զգացմունքները։ Մինչ այս մինչ այն, լուր կ'առնու Պերութի մարտտան սեղանաւոր Պրեսեցի Աճ. Յակոբ Աղան և իսկոյն ծառաներով հանդերձ կուգայ և վարդապետը իւր տունը կը տանէ։ Սոյն Աղան Հայագիին վարդապետի հագուստները կը փոխէ և ամեն իր նամք և հոգստողութիւն գործ դնելով ամեն վնասակար հետեւանաց առաջն կ'առնու։ Սոյն միջոցին կաճապարէ նմանապէս Պերութի վանաց տեսուչ Արժ. Սովլէս վարդապետն կ'օտարիւ կ'ձեռն և իւր միաբանակից եղբայրն կաղզուրեալ վիճակի մէջ գտնելով և մեծ գոհունակութիւն մատուցանելով Աճ. Յակոբ Աղային՝ կ'առու Հայոց վանքը կը տանի։

ԾԱՆՈՒՅՄՈՒՆՔ

1. Մինչեւ ներկայ թուականը խիստ մեծ դժուարութեանց կը հան-

դիպէինք Սիօնը կանոնաւորապէս մեր Գաւառական Աճ. Բաժանորդներուն հասցրնելու համար։ Վասն զի ցամարային փոստաները կանոնաւորուած չէին և Սիօնի ամաստեարերը սովորաբար ճանապարհորդաց ձեռամբ կը ղրկուէին։ Այս տարի Յուլիանի ցամարային փոստայի տեսուչը, Ամեն. Արքազան Պատրիարքի խնդրանք, յանձնառու եղաւ ընդունիլ Սիօնի ամաստեարերը և աղահովապէս գաւառական բաժանորդներուն հասուցանել։ Արտի ներկայիւս կը ծանուցուի մեր Գաւառական Բաժանորդաց, որ այսուհետեւ Սիօնը ցամարային փոստայի իրենց ձեռքը պիտի հասնի։ Հետեւապէս, եթէ բաժանորդ գրուելու փափագողներ ևս կան, թող բարեհաճին իրենց անունը, մականունը և քաղաքի անունը գրով հաղորդել Սիօնի խմբագրութեանը, որ ՚ի վնս Ս. Յակոբեանց Արուստակէմ։ Սիօնի տարեկան բաժանորդագրութեան գինն է, ըստ առաջնոյն, երկու արծաթ Աճ. Յակոբեանց հանդերձ ճանապարհի ծախքով, կանխիկ վճարելի։

2. Ս. Աթոռոս փառաբերելով ընթերցասիրութիւնը և ուսումնասիրութիւնը աւելի դիւրամատչելի ընել թէ՛ ընդ հանրապէս ազգայնոց մէջ և թէ՛ մասնաւորապէս դպրոցաց իւր տարարանէն ելած գրեանց գիտնողը զպի կերպով իջեցուց, աւելի բարոյական շահը իրեն նպատակ բռնելով քան թէ նիւթականը։ Զանկալով հաղորդել մեր ազգայնոց Ս. Աթոռոյս ոյս նոր և շահաւէտ անօրէնութիւնը՝ կը հրատարակենք ահա Գրոց ցանկը, իւրաքանչիւրն իւր արժողութեամբ հանդերձ, ինչպէս որ պիտի վտճառուին ՚ի Ս. Արուստակէմ և ՚ի Պրիս Ս. Աթոռոյս գրատանցմէն։

Յ Ո Ւ Յ Ա Կ

Տ Պ Ա Գ Ի Ե Ա Լ Գ Ի Ր Ո Յ

Ի Տ Գ Ա Բ Ա Ն Ի

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱԹՈՒՌՅ ՍՐԲՈՅ ԵԱԿՈՎԱԲԵԱՆՑ

ԵՒ ԱՐԺՈՂԱԹԻՒՆԻ ԵՌՑԻՆ

1871 • ՅԵՐՈՒՍԱԼԵՄ

	Ղ.	Փ.		Ղ.	Փ.
Աշխատիրք Սրբազան տեղեաց, աշխարհիկ լեզուաւ, յօրինեալ բարեպաշտ ուխտաւորաց համար. Պատկերաւորք.	5		Թուարանութիւն	5	
Անուրջք 'ի Սիօն.	4	20	Ժամագիրք. խորհրդի	20	
Առաքինութեան ճամբան, կամ Մեհնոր մանկանց. դպրատանց տղայոց համար խիստ կրթիչ և զբօսեցուցիչ գիրք մի է, գեղեցիկ պատմութիւններով	7		Ժամագիրք Ատենի	80	
Աւետարան.	6		Խորհրդածութիւն Սրբազան Պատարագի, արարեալ սրբոյն Ներսիսի Լամբրոնացւոյ	10	
Աւետարան Ճնշու.	55		Խորհրդատեղ Սրբոյ Պատարագի	10	
Բանախօսութիւն Աշակերտուհեաց մէջ. Բայտարութիւն Հրատարման և զղջման և առաւօտեան երգոց Շորհարչոյն	6		Կտակագիր հոգեշահ բանից	6	
Գործք Առաքելոց	6		Կենսագրութիւն Բաղարայ, աշխարհիկ լեզուաւ	2	
Գործ սուեղնիկ Սամուէլ Ռաբբի հրբէի, աշխարհիկ լեզուաւ	4		Համապատմութիւն երկրտասան Առաքելոց, հանդերձ յաւելուածով, Գ. Տէր.	4	
Գովասանք, Նոր փոյ.	4		Հայելի վերաց. Չափաբերութիւն եօթն մահացու մեղաց վրայ	6	
— Նոյն՝ Հին փոյ.	2	20	Հեղեղէն, խորհրդի	50	
Եղևէ	7		Հերկիս և Մարիամ. վէպ կրթական աշխարհիկ լեզուաւ	2	20
Երեւոյթ կրից.	7		Հրահանգ սիրոյ	5	
Եփրեմ խաւրին, Ե. Տէր.	7		Ղերուբեա Եղեսացի և Եսայի կաթողիկոս Աղբանից	6	
Չմտադանութիւն հինգ դարուց, Պատմութիւն հին և նոր Կտակարանաց, Տաճիկիւն լեզուաւ, Պօղոս Պատրիարքի. Երեք հատոր մէկտեղ.	60		Ճառ Հաղորդութեան	4	
Թանգարան խրատու, Պօղոս Պատրիարքի, Գ. Տէր.	18		Ճարտատմութիւն առ ձեռն.	5	
Թափօրի տետրակի Տաբէլան Սուրբ Յարութեան Տաճարին մէջ կատարուած թափօրներու արարողութիւններուն վրայ	5		Մատենագրութիւն նախնեաց	6	
— Նոյն՝ Շաքափան	2	20	Մատթէոս Ուռհայեցի, հանդերձ ծանօթութեամբ	44	
Թափօրի տետրակի Ս. Յակոբայ Էկեղեցւոյ մէջ կատարուած թափօրներուն	4		Մեկնութիւն թղթոյն Եփեսացւոց	25	
			Մեկնութիւն Յայտնութեան Յովհաննու աւետարանի, 'ի Ներսիսի Լամբրոնացւոյ	10	
			Մեկնայելի Ասորոյ Ժամանակագրութիւն Յովհաննէս կաթողիկոս, Պատմութիւն Հայոց, Նոր փոյ	46	
			Յովսէփ գեղեցիկ	10	
			Նաբեկ	14	

Ծ Ա Ն Օ Թ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ամեն գրքի հասարակ խաւրի 100 խաւայ աւելի է հասարակ խաւրուց :
 Նոյնպէս ալ ոսկեղծք 10 շրջ աւելի գին ունի :
 Սիւն պիտի ծախուին այս գիրքերը անխախտ եղանակաւ հինգնոցը իսկ զատորդ վեճիպէն հինգ շրջ հատուելու :

	Պ.	Փ.		Պ.	Փ.
Նշխարք Հայ Մատենագրութեան . —			Սաղմնս . Մեծաբլիթ	8	
Պատմութիւն Թաթարաց	2		Սաղմնս . Փոքրաբլիթ	5	
Նոր ընթերցարան	5		Սիօն կազմեալ 1856 թուականէն մինչև 1870. տարեկանը	40	
Նոր կտակարան	12		Ստորագրութիւն Երուսաղէմի սպառած .	20	
Ողբերգութիւն 'ի մեծն Ներսէս	4		Տանկել . Տեղագրութիւն Երուսաղէմի .	5	
Լեւոն Հայրենասիրի	1		Տարեք իմաստասիրութեան . Թարգմանեալ յատկանէ	6	
Ուսումն բարուց . Թարգմանեալ յատկան լեզուէ	18		Տեղութիւն հայուական	8	
Ուսումն տրամաբանութեան . Թարգմանեալ 'ի Գաղղիերէն լեզուէ	5		Տրամաբանութիւն . Պատուելի Գրիգորի Փէշաբանդեան	18	
Պատմութիւն Ս . Գրոց 'Պաշխարհիկ լեզուաւ . դպրատան տղոց համար	8		Տօնացոյց	14	
Պատմութիւն Ս . Երուսաղէմի	8		Փոխառաց մանկանց	6	
Պատմութիւն Ս . Լուսաւորի Տաճկերէն .	4		Քերական	20	
Պատմութիւն Հայոց համառօտ . դպրոցաց համար	6		Քերականութիւն Հայերէն	6	
Պատմութիւն Նոր կտակարանի . բարոյսական յորդորտ'նեբով	7		Քերականութիւն Գաղղիերէն—Հայերէն .	5	
Սաղմնս . Միջի	6		Քրիստոնէական համառօտ . Հայերէն և Արաբերէն	2	
Սաղմնս . Խոշրագիւր	12		Օրացոյց	1	

ՑՆՆԿ

Փ Ե Տ Բ Վ Ը Բ

Սիմոն Պետրոս .	25
Սուրբ Տեղեաց խնդիր .	30
Լոյս և Օարգացում .	37
Քանի մի խօսք ազգային դաստիարակութեան վրայ .	40
Նոր հրատարակութիւն — Պատմութիւն Նոր Կտակարանի .	43
Յուցակ ծախուց և արդեանց Կիւրոսի վանաց .	44
Ճամանակագրականք . — Օճանուցմունք .	45

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Սիօնը ամէն ամիս կը հրատարակուի 24 երեսէ բազկացեալ մեկուկէս ութածալ թղթով :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մեծխոյնի, հանդերձ ճանապարհի ծախքովը կանխիկ վճարելն :
- Գ. Զատ տետրակ առնել աւելոյ՞ն, պէտք է ամեն մէկ տետրին շրթ դա-հեկան վճարել :